

# ԳԱԼՖԱԵԱՆ

ԱՂՋԿԱՆՑ ՈՐՐԱՆՈՑ

(1866—1934)

ԽԱՍԴԻՒՆ — ՀԱԼԸՑԸՆՆՈՒԻ



Տ. Պ Ե Լ Ի Շ

ՏԱՎՈՎՈՎՈՎԻՆ Յ. Վ. ԱՆԴՐԱՆԻԿ

1935.






ԱՂՋԿԱՆՑ

ԳԱԼՖԱՄԵԱՆ ՈՐԲԱՆՈՑ

(1866—1934)




Կ. Գ. Ա. Ի. Ս

ՏԱՐԱՎՈՒԹՅՈՒՆ Տ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

1935



ՆԱԽԱԳԱԾ ԹՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ԱՅԱՑԻՒՐՔ



## ՔԱՆԻ ՄԸ ԽՈՍՔ ԻԲՐ ՆԱԽԱԲԱՆ

---

Դաշտական Արքանոցը, որ իր ենթը կը բողու 68  
շարիներու շրջան մը եւ կը վայելէ այսօր ամբողջ ազգին  
վասանուրիւնը, արդարացնելով իրեն եղած ամեն օժան-  
դակուրիւն. ամփոփ ձեւով կը հրատարակէ իր պատմու-  
րիւնը, որպէս զի ամեն անհատ ունենայ իր այժին առջեւ  
անոր անցեալլ, ձևանելու համար որ ինչպիս Մրունի  
Մայրապետի մահին յետոյ այնիան անշացած զործ մը,  
փայլեցաւ ոչ միայն անձնուեր խնամակարներու հսկողու-  
թեամբ այլ եւ հանրային վատահուրեան արժանի մօր մը  
եւ յոյրերու անդուչ քանչերով:

Մրունի մայրապետի մահին յետոյ հրատարակուած  
պատմուրիւնը, որ կը սկսի հիմնադրիութենին եւ կը յանցի  
մինչեւ հիմնադրին մահը, 26 տարուան շրջան մը կը պատ-  
կերացնէ, մինչդեռ անիկ վերջ նոր եւ աւելի փայլուն շր-  
ջան մը կը սկսի, եւ կ'արձէ որ ունենան այժի առջեւ  
ըմբռներու համար կատարուած զործին արժէիր:

Հաւատուրեամ բոլոր համակիրները պիտի զժմնն այս  
զործին մեջ, հիմնադիր Մայրապետին աննկուն կամքը որ  
յազրած է ամեն դժուարութեան. ինչպէս նաև իր Միա-  
բանուրեամ նուիրումը որբախնամ զործին:

Կուսանաց անապատներու մէջ, ուխտել յոյրեր միայն  
իրենց ժրիւտնեական պարտականութեան նուիրուած նն,  
բայց Թաղթական Միաբանութեան մէջ. մարդասիրական  
ողին՝ լժորդուած ժրիւտնեական ըմբռնումին, խնամած և  
հարիւրաւոր որբուիիներ Եւ ապաստան ընծայած և աննե-  
ցուկ փոքրիկներու :

Այս պատմութեան ուշադիր ուսումնասիրութիւնը ա-  
ռիր պիտի ըլլայ ճանձնալու հաստատութեան օգտակարու-  
թիւնը այս տեսակետով:

Եղի Ժառը Զարդ քաջանակ և  
պրոց. ակտ Ծրբության Ա. Տօրու  
1936 հունիսի



ԱՐՈՂԻ ՄԱՅՐԻՄԵԼԻ ՊԱԼԵՎԻՆ

1822 - 1889

( Խորհրդական Գյուղական Գեղարվեստի թանգարակ )



# ԳԱԼՖԱԵԱՆ ՈՐԹԱՆՈՑ

1866 — 1934


---

Որբանոցին հիմնադիրը՝ Սրբունի մայրապետ,  
1822 Փետր. 17ին ծնած, աղջիկն է Բալուէ Պոլիս  
գաղթելով Դարթալ հաստատուած Նշան անուն երկ-  
րազործի մը, որ բարեկեցիկ վիճակ  
որ չունարկուած մը ստեղծած էր իոն իրեն հա-  
մար, ամուսնացած ըլլալով Թա-  
գունիի ննտ եւ ունեցած էր չորս  
աղջիկ եւ երկու մանչ զաւակ: Ասոնց երէցն էր Սըր-  
բունի՝ որ 12 տարեկան հասակին ի հօրէ որը մնալով,  
հարկադրուեցաւ իր աշխատութեամբ խնամնլ իր եղ-  
բայրները ու քոյրեր:

Նշանի մահէն յիտոյ, ունեցածն ալկը կողոպտուի  
եւ կինը հարկադրուած կը ծախէ ինչ որ մնացած էր  
եւ կուգայ կը հաստատուի Խասգիւղ հօրեղօրը Աղա-  
թոններու տունը: Աղաթօններու նախահայրն ալ,  
կողոպտուած էր ԵՀՆԻՀԵՐԻՆԵՐԷ ի Փարթալ եւ հազիւ-  
եկած ապաստանած էր Խասգիւղ:

Սրբունի՝ մաքուր հոգիի մը ննտ ոիրուն դէմք մը

John F. Gandy and Son  
94 J 972



ունէր եւ կը տպաւորէր իրեն ծանօթները, այնպէս որ իր 14 տարեկան հասակին ուզեցին ամուսնացնել զինքը: Մօրը փափաքն ալ այդ էր ու կ'ուզէր շէնցը-նել իր տունը, բայց այդ տարիքին մէջ Սրբունի սըր-տին խորէն կ'զգար ձայն մը՝ ծառայելու Աստուծոյ, իր կեանքը անոր նուիրելով:


Համոզիլ խօսքերէ վերջ սպառնալիքով կը ջանան տարհամոզել զինքը, բայց ան անդրդուելի կը մնայ:

Կը պատմուի թէ Սրբունի կը ջանայ նոյն իսկ կորսնցնել իր մարմնական գեղեցկութիւնը, որպէս զի այլեւս չծանրանան իր վրայ. բայց կ'ընդհատուի այս ողբերգական տեսարանը 1837ին, երբ Սրբունի ժան-տախտէ բռնուելով անկողին կ'իյնայ:

Դադրած էր այլեւս այն բուռն պայքարը, որ բացուած էր մօրը եւ աղջկան միջեւ իր ապագային ընտրութեան՝ համար, բայց Տիկ. Թաշունիի փափաքն էր միշտ փեսայ մը ունենալ, որ տէր դառնար իր զաւակներուն եւ անոնց հօրմէն մնացած ստաց-ուածքին:

Սրբունի իր հիւանդութեան դառն շրջանին, օր մը իր մօտ կը կանչէ մայրը եւ ուխտել կուտայ իրեն որ եթէ ողջամբ ազատի մահու ընէ, չհակառակի իր որոշման եւ նուիրէ զինքը Աստուծոյ:

Հիւանդագին վիճակը հետզետէ կը բարւորի: Մայրը այլեւս իր աղջկան որոշման չէր հակառակէր-ու 1840ին Սրբունի 18 տարեկան հասակին. կ'առնէր Մայրապետական թօղը ու կ'սկսէր իր մօրը հետ ձեռական աշխատութեան եասգիւղի մէջ, ուր հաստատուած էր վերջնականապէս եւ կը ստանձնէր հոգալու իրմէ աւելի փորր նղբայրները եւ քոյլերը:



Եկեղիք բազիլիկ բաշտուած անուրանը

Ոսկեթել ծնուազործ արտադրութիւններ եւ մետաքսեայ բանուածքներ մեծապէս կը զնահատուէին այդ օրներուն՝ մանաւանդ թուրք շրջանակներու մէջ եւ մայր ու աղջիկ նուիրուած էին այդ աշխատութեան:


Սրբունի մայրապետ գեռ հազիւ 20 տարեկան էր, երբ Հայութովիկները կը հաստատէին լատին մայրապետներու նման Անարատ Յղութեան քոյրերու ուխտը, որ Հասուն պատրիարքի օրով իր վերջնական ծեւր առաւ: Նոյն օրէն սկսեալ, Սրբունի մայրապետուշաղրութեամբ կը հնտեւէր այդ ուխտին ստացած կազմակերպութեան, բայց իր տարիքը եւ միջոցները թոյլատու չէին հիմնելու այդպիսի ուխտ մը, միայն թէ իր փափաքը կը յայտնէր գիւղին քարոզիչ Ներսէս Վարժապետեան Ս. Գրիգոր Ա. քին. Արծրունիք որոնք կը քաջալերէին զինքը իր մէջ տեսնելով նուիրում մը:

Սրբունի մայրապետ այդ թուականէն 18 տարի յետոյ կրցաւ իրակացնել իր քաղձանքը ու 1865ին հիմնուեցաւ հայ մայրապետներու միարանութիւնը, «Արքանց Երից Ամաց Ընծայման Ս. Կուսին ի Տաճարն» անունով:

Սրբունիի ոսկեթել բանուածքները արդէն հրապարակի վրայ մեծ յարգ գտած էին, եւ իր շահած դրամով ոչ միայն յաջողած էր պահել իր ընտանիքը, այլ եւ Պատէմլիքի ստորոտը գնած էր փոքրիկ տուն մը երկյարկ. որուն փոխարժէքին կէ սը վճարած էր կանխիկ իսկ միւս կէսը ապառիկ: Մյս տունը ոչ միայն բընակարան այլ եւ աշխատանոց մըն էր եւ հոն մնուալ իր մայրը Թագունի:

Սրբունի զարգացուց իշ գործը եւ արդէն

Դաստիարակության Ուժամբույր առջի հիւրանոցը



1850ին այդ տունը վերածուած էր արհեստանոցի, ուր իր բոյրը եւ աղքատ աղջիկներ արհեստ կը սոր-վէին: Իր ձեռագործները ոչ միայն թուրքիոյ եւ Ե-զիպսոսի այլ եւ Անվէրսի ցուցահանդէսին մէջ գնա-հատուած էին ձեռարուեստի պատուոյ վկայականով:

Եզիպտոսի Խտիկ Խարահիմ եւ Խամայիլ փաշա-ներու օրով, քանից Եզիպտոս հրաւիրած էր Սրբունի՝ իշխանազուններու հարսանեկան օժիտները պատրաս-տելու համար: Ու հոն ծանօթանալով Գէորգ պէյ Եռուսովեանի, ու զեւորած էր Խտալիա ու այցելած էր Հռոմ, եւ Միլանո:


Սյա առիթներով այցելած էր նաև Երուսաղէմ իսկ հելլենական արքունիքին համար պատրաստած էր զա-նազան զարդեր:

Սրբունի մայրապետ Պոլիս դառնալէն յետոյ 1865ին ամրան զօլէրան իր աւերը կը գործէր: Պոլիս հասած էր Տ. Կարապետ Վ. Շահնազարեան եւ հաս-տատուած էր Խասգիւղ Տ.

1865ի ԳՈՒՐԱՆ ԵՒ ԱՆՑԵՐ ՈՐՔՈՒՀՄԱՆԵՐԸ	Գէորգ քհն. Արծրունիի քը- նակարանը որ այդ թուա- կանին ժամադրավայրն էր Խասգիւղի մտաւորականներուն: Հոն կը գտնուէր յա- նախ ներսէս եպ. Կարմապետեան իրեւ քարոզիէ Խասգիւղի:
---------------------------------------	---

Շահնազարեան հոն ծանօթացաւ Սրբունի մայրա-պետի եւ լսելով անոր կեանքի դրուագները, գովեց անձնուիրութիւնը եւ օրինակ ցոյց տալով իրեն եւ րո-պացի քոյրերու գործելու եղանակը, յորդորեց որ գո-չէրայի համաճարակին յառաջ բերած այս աղէտալի շրջանին մէջ հոգ տանի հիւանդներ խնամելու, թըշ-

ପ୍ରମାଣିତ କାହାର ଦେଖିଲୁ ନାହିଁ



ուառութիւններ ամոքելու եւ մանաւանդ պատսպարելու որբեր որոնք մէջունդը մնացած էին :

Սրբուհի մայրապետ այս խօսքերէն ազդուած . կը յայտնէ թէ ինք ուսում չունի որ տղաքներ կրթէ-նարստութիւն չունի որ օգտակար ըլլայ թշուառներուն , ուստի ինչ որ Աստուած պարզեւած է իրեն կ'ուխտէ նուիրել ազգին :

Սրբուհի մայրապետ անմիջապէս գործի ծեռնարկեց եւ 15 օրուան մէջ 2էն 10 տարեկան 17 անտէ-րունջ որբեր ժողվեց . առաջին 4ը գիւղին Զըգսալըն կոչուած աղքատիկ Թաղի ախոռներէ միոյն մնջէն , 7ը Ա. Ստեփիաննոս հկեղեցւոյ սանդուխներուն վրայէն եւ մնացեալները Պոլսոյ զանազան թաղերէն եւ հիմնեց Գալիահան որբանոցը :

Սյս առաջին 17 որբուհիներէ մէկն էր Էֆթիկ . հազիւ 4 տարեկան որ անսուաղ մնացած եւ աչ սորին ճկոյթը կրծուած էր շուներէն ախոռի մը անկիւնը : Այս աղջիկը մասնաւոր գուրզուրանքով պահուեցաւ եւ մնեցաւ , ըլլալով առաջին հարսնցուն որբանոցին , ամուսնանալով գրաշարապետ Տիար Տիգրան Տօղրամանեանի հետ :

Սրբուհի Մայրապետ ուսում չունէր , բայց գիւտէր ուսման յարգը եւ կը փափաքէր որ ծեռարուեստով զքաղող իր սանուհի-որբանոց հրեա Վարժարաւ ները ունենան նաեւ նախակրթութիւն մը , ուստի 1871ին երբ Որբանոցը նիւթական ապահովութիւն ունեցաւ , հրաւիրեց հայկարան Ռէդէսոս Թաղէռսեանը , բնիկ հասգիւղցի , որպէսզի ստանձնէ Հաստատու-

թեան ուսումնապետութիւնը՝ Ռէգէոս Թաղէոսեանը այդ թուականէն ՅՅ տարի յետոյ դարձեալ կը գտնենք նոյն հաստատութեան մէջ. երբ Սրբունի Մայրապետ եւ իր յաջորդը մնուած՝ եւ Որբանոցին վերակենդանութեան ծեռնարկուած էր:

Ռէգէոս Թաղէոսեան, իր ուսուցիչ ընկերներով, Սրբունի Մայրապետի օրով իրական ծառայութիւն մատոյց Որբանոցին, վայելելով վստահութիւնը առ հասարակ ամենուն:

Սրբունի Մայրապետ իր հաւաքած 17 որբերուն պէտք եղած խնամքը կը տանէր իր երեք ամսուրի քոյրերուն նետ, բայց մէկ կողմէն իր համեստ խնայողութիւնը կը սպառէր, եւ միւս կողմէն այն ծեռագործները որոնց արդիւնքով պէտք է պահէր այդ որբունիները, յարգէ կ'իյնային:

Սանտալնի փողոցի իր գնած տունը նեղ կուզար այլ եւս. ուստի այդ տունը վարձու տալով փոխադրուեցաւ զիւղին ծայրը իր քեռայրին տունը, բայց նիւթական նոզը կը ննշէր զինքը, ուստի դիմեց Ներսէս Վարժապետեան Ս.ի. որ յատուկ վկայագիր մը պատրաստելով յանձնեց Սրբունի մայրապետի, բացատրելով իր նիմնած միաբանութեան նպատակը. 17 անտէր աղջիկներու ցոյց տուած պաշտպանութիւնը եւ զանոնք խնամելու ու արհեստներու վարժեցնելու բաղծանքը:

Այս վկայագիրը նոյն օրն իսկ ներկայացուց Պօղոս պատրիարքի, որ վաւերացուց այդ մարդասիրական Միաբանութիւնը Յ Սեպտեմբեր 1866ին:

Այդ թուականէն սկսեալ այս անհատական հաստատութիւնը դարձաւ ազգային հաստատութիւն եւ

Սրբունի մայրապետ, զօրացած սկսաւ դիմել բարեսէր անձերու եւ իր դիմումները արդիւնաւորուեցան հետզհետէ :

Շատեր կը տարակուսէին թէ Սրբունի մայրապետի ջանքերը բաւական չպիտի կրնային ըլլալ պահելու Որբանոցը, բայց ան անյողղողդ եւ հաստատուն կամքով կը շարունակէր իր գործը. նոյն իսկ իր հանգանակած գումարով գնելով Դալաթիոյ մէջ խանութ՝ մը՝ իրրեւ եկամուտ հաստատութեան :

1870ի գարնան օր մը իր որբունիներով, Քէատիանէի մէջ, Սուլթան Ազիզ Կայսեր խնդրագիր մը մատուցանելով, 50 ոսկիի նուիրատուութիւն մը եւ հագուստի համար կերպաս կ'ստանար եւ օրական 7½ օխա միս եւ 15 օխա հաց կը սահմանուէր. Այս նպաստը շարունակուեցաւ մինչեւ 1923, երեք տարուան ընդհատումով, իսկ ներկայիս, Կրթական Տնօրէնութիւնը տարեկան 150 ոսկի նպաստ կուտայ Որբանոցին :

Սրբունի Մայրապետի խնամած որբունիներու թիւը շատցած էր արդէն եւ շէնքի ու վարձի անյարմարութիւնները կը շեշտուէին :

Այդ օրերուն, ծախու կը հանուէր Տարէս ամիրայի ընակարանը, Մայրապետը յարմար առիթ սեպելով անուրդին մասնակցեցաւ եւ 950 ոսկիի գնեց արդի շէնքը, ամբողջ գումարը հանգանակութեամբ հայթայթելով եւ անհրաժեշտ նորոգութիւններն ալ հոգալով։ Սիրուն աւանդավէպ մը կայ այս շէնքին շուրջ (<sup>(\*)</sup>)։

(\*) Կը պատմուի թէ, Տարէսեանց ամիրյական տան հիմնադիրը, Տարէս, գեռ պարզ հացազօրծ մը եղած ատեն, Սուլթան

թեան ուսումնապետութիւնը : Անդէռու Թագէսսեանը այդ թօւականէն 33 տարի յետոյ դարձեալ կը զանենք նոյն հաստատութեան մէջ . երբ Սրբունի Մայրապեան իր յաջորդը մնաած՝ և Որրանոցին վերակենդանութեան ծեռարկուած էր :

Անդէռու Թագէսսեան , իր ուսուցիչ բնիերներով , Սրբունի Մայրապետի օրով իրական ձառայութիւն մատոյց Որրանոցին . յայելելով վաստանութիւնը առ հասարակ ամենուն :

Սրբունի Մայրապետ իր հաւաքած 17 որբերուն պէտք եղած խնամքը կը տանէր իր երեր ամսորի բոյրերուն նետ . բայց մէկ կողմէն իր համեստ խնայուզութիւնը կը սպառէր , և միւս կողմէն այն ձեռագործները որոնց արդիւնքով պէտք է պահէր այդ որբունիները , յարգէ կ'իյնային :

Սանտալնի փողոցի իր զնած տունը նեղ կուգար այլ եւս . ուստի այդ տունը վարձու տալով մոխաղրուեցաւ զիւղին ծայրը իր բեռայրին տունը , բայց նիւթական նոզը կը ճնշէր զինքը . ուստի զիմեց ներսէս Վարժապետնան Ս. ի . որ յատուկ վկայագիր մը պատրաստելով յանձնեց Սրբունի մայրապետի , բացատրելով իր հիմնած միաբանութեան նպատակը . 17 անտէր աղջիկներու ցոյց տուած պաշտպանութիւնը եւ զանոնը խնամելու ու արհեստներու վարժեցնելու բաղծանքը :

Այս վկայագիրը նոյն օրն իսկ ներկայացուց Պօղոս պատրիարքի , որ վաւերացուց այդ մարդասէրական Միաբանութիւնը Յ Սեպտեմբեր 1866ին :

Այդ թուականէն սկսեալ այս անհատական հաստատութիւնը դարձաւ ազգային հաստատութիւն եւ

Սրբունի մայրապետ, զօրացած սկսաւ դիմել բարեսէր անձերու եւ իր դիմունները արդիւնաւորուեցան հնտղինետէ:

Շատեր կը տարակուսէին թէ Սրբունի մայրապետի քանրերը բաւական լպիտի կրնային ըլլալ պահնու Որբանոցը, բայց ան անյողդողդ եւ հաստատուն կամրով կը շարունակէր իր գործը, նոյն իսկ իր հանգանակած գումարով գնելով Դալաթիոյ մէջ խանութ մը՝ իրրեւ եկամուտ հաստատութեան:

1870ի գարնան օր մը իր որբունիններով, Քչատհանէի մէջ, Սուլթան Ազիզ Կայսեր խնդրագիր մը մատուցանելով, 50 ոսկիի նուիրատուութիւն մը եւ հագուստի համար կերպաս կ'ստանար եւ օրական  $7\frac{1}{2}$  օխա միս եւ 15 օխա հաց կը սահմանուէր: Այս նպաստը շարունակուեցաւ մինչեւ 1923, երեք տարուան ընդհատումով, իսկ ներկայիս Կրթական Տնօրէնութիւնը տարեկան 150 ոսկի նպաստ կուտայ Որբանոցին:

Սրբունի Մայրապետի խնամած որբունիններու թիւը շատցած էր արդէն եւ շէնքի ու վարծքի անյարմարութիւնները կը շնչուուէին:

Այդ օրերուն, ծախու կը հանուէր Տաքէս ամիրայի ընակարանը: Մայրապետը յարմար առհիթ սեպելով աճուրդին մասնակցեցաւ եւ 950 ոսկիի գնեց արդի շէնքը, ամբողջ գումարը հանգանակութեամբ հայթայթելով եւ անհրաժեշտ նորոգութիւններն ալ հոգալով: Սիրուն աւանդավէպ մը կայ այս շէնքին շուրջ (<sup>(\*)</sup>):

(\*) Կը պատմուի թէ, Տաքէսեանց ամիրյական տան հիմնադիրը, Տաքէս, դեռ պարզ հացագործ մը եղած ատեն, Սուլթան



Դալմակին Արքանցի դեղարանը

Հոգելոյս Ներսէս Վարժապետեան, որ կրթական ծեռնարկներու յաջողութեան օգնած էր մեծապէս, կը փափարէր տեւականութիւն տալ նաեւ Գալֆա- եան որբանոցին եւ օժտել զայն որբանոց սուսաւ միաբանական ուխտով մը, սա- կայն չկրնալով գտնել Սրբուհի մայրապետին օրինակին հետեւողներ, ուզեց ներքին կանոնագիր մը պատրաստել Որբանոցին տեւականու- թեան համար ու հրաւիրելով Ստեփիան փաշա Ասլան-

Ալիիմ Գ. (1789—1808)ի ժամանակ վեցիրութեան բարձրացած Տաղար Հիւսէյին բաշայի շնորհազուրկ նզած միջոցին, իրեն հիւթական օժ սեղակութիւն մը ընելով բաշային երախտազիտու- թիւնը կը շահի: Երբ Հիւսէյին բաշա կրկին պատիւի կ'արժա- նանայ՝ կը կանչէ Տարէսը ու զինըը իր տարանուը կը կարգէ: Տարէս այդ միջոցին պատրաստուած էր հայրենիք դառնալու եւ պանդիստութեան մէջ կարօտցած իր ընտանիքը տեսնելու:

Բ ոչան տեղեակ այս պարագաներուն, զազտնապէս, հայ ա- միրաներու այն ատենուան բնակավայր, Խասզիւղի մէշ, հիմակ- ուան Որբանոցին տեղը գտնուող տունը զնելով, Տարէսի ան- ուան արձանագրել կուտայ: Միեւնյն ատեն ան նորէն Տարէսէն զազունի՛ անօր ընտանիքը զաւառէն բերել տալով նոյն տան մէշ կը բնակեցնէ:

Օր մըն ալ կը կանչէ Տարէսը ու կ'ըսէ, «Քեզի կը վայլէ որ խասզիւղ բնակիս, եկու երթանք քեզի համար բնակարան մը գտնենք» եւ կ'առաջնորդէ զինըը ճիշտ այն տունը՝ ուր արդէն կը բնակէր Տարէսի ընտանիքը: Տարէս տան մօտենալուն՝ ներ- սէն կ սենաց ճայներ կ'առնէ, եւ ուշազիր նամէհրամի օրէնքեն- քուն չուզէր բակէն ներս մտնել, բաշան սակայն կ'ստիպէ եւ մոժ կ'ըլլայ Տարէսի զարմանը եւ յուզումը, երբ իր իսկ կինը եւ զաւակները դէմք կ'նվեն: Նոյն ատեն բաշան Տարէսին կու- տայ իր անուան արձանագրուած տան սեպիականութեան բրւղթը:

հանը, անոր յանձնեց կտակագիր—կանոնագրի մը պատրաստոթիւնը. որպէս զի վաւերացուի Պատրիարքարանէ:

Սրբունի մայրապետ փախադրուած էր արդէն նոր զնած շէնքին մէջ որ 1200 ոսկի արժած էր իրեն. Իր որբունիներու թիւը հասած էր 23ի ու յաջողած էր այս շէնքը ամէն տեսակ տուրքերէ զերծ արծանագրել.


Ստեփան փաշու հեռաւած ոգուով կանոնագիր մը պատրաստեց. որ պիտի ըլլար ապագայ ուղեցոյցը հաստատութեան եւ Պատրիարքարանէ վաւերացնել տալէ յետոյ զրկեց Էջմիածին ու ստացաւ հոգեւոյս Դէօրգ Դ. կաթողիկոսի օրնութեան կոնդակը որ կը հաստատէ կանոնագրին արամադրութիւնները.

Թէ անձնապէս իր երախտագիտութիւնը յայտնելու համար Ս. Հայրապետին եւ թէ ուսանայ բարեկը անձերու ուշադրութիւնը երաւիրելու համար իր հաստատութեան վրայ. 1871ին Սրբունի մայրապետ ուղեւորեցաւ Ս. Էջմիածին եւ միուռնօրնութեան ներկայ գանուելէ զերջ, այցելեց Ռուսաստանի գանացան բազարները, ուր հանգանակութեամբ արդիւնաւորուեցան իր ջանքերը.

Յաջորդ տարին ալ հանգանակութեան համար ուղեւորեցաւ Նիկոմիդիոյ վիճակը, ուր կը գտնուէր իրենւ առաջնորդ Որբանոցի բարեկամ Ներսէս եպիսկոպոս Նարժապետեան. Վիճակայինները պատասխանեցին իր կոչին, ու շարունակեցին իրենց օգնութիւնները.

Յաջորդ տարին 1873 Որբանոցի սանունիներու կողմէ զորգ մը մատուցուեցաւ Սուլթան Համբարձում 300 ոսկի նուիրեց այդ հաստատութեան, ու

Երանց վեցութիւնը առաջ առաջ առաջ առաջ առաջ



արտ գումարնի զնուեցաւ Արթիհատարի մէջ խանոսի  
մը , Երկու տարի յետոյ վերաստին դիմում եղաւ կայ-  
սեր որ 50 ռազի նորիրեց ու հրամայեց Արրանոցի  
հացն ու միար տալ իր անձնական գանձնէն:

Քիչ յետոյ , Եզիպատացի բարեգործ իշխանուն հի  
Զէյնէոյ հանրմին շնորհիւ Արրունի Մայրապետ տիքա-  
ցաւ , իր ծննդավայր Գարմիալի մէջ պատիկ տմարա-  
նացի մը , ուր սովորութիւն բրած էր օդափոխութեան  
տանիւ իր սանունիները :

Արրունի Մայրապետ տարիններուի անձնուն ի-  
րութեամբ հնատեւեցաւ իր հիմնուած գործին . և պիտի  
շարունակիր ան աննկան , եթէ լիդիքիքական հարուա-  
ծը , շաբարախտոր յընկճէր զիները :

Հիւ անդութեան միջոցին մէկ կողմէ Արևելի  
օրաթերթի մէջ բացուած հանգանակութեան սիննակը  
եւ միւս կողմէ Տիկ . Տիւսափ բաշաի զլիաւորու-  
թեամբ , տիկիններու կատարած արդիւնաւոր հան-  
գանակութիւնը մեծ սիմուֆանք եղաւ իրեն :

Տօրթ . Ստեփան վաշայի զլիաւորութեամբ ըը-  
ցկական մարմին մըն ալ կը շարունակիր իր դար-  
մանները , բայց հիւ անդութիւնը կը ծանրանար , բա-  
ցի բժիշկներին ենթական ալ իր զիննակին զիտակցու-  
թիւնը ունենալուի . խնդրեց օրուան Պատրիարքէն  
Աշրթեան Սրբազնէ , որ Մատրան մը շինութեան հը-  
րամանը առնէ իր մարմինը հոն ամիսովիելու , մանա-  
ւանդ տեւականացնելու համար Հաստատութեան գո-  
յութիւնը :

Արրունի Մայրապետ զգալով մօտալուտ մահը ,  
իր հրաժեշտի խօսքերը զրել կուտայ , օրմնելով Ազգը :  
բոլոր նու իրատուները եւ իր սիրասուն հոգեւոր զա-

Հակները որոնք շրջապատած էին զինքը։ Շատ յուղիչ էր տեսարանը։ Եւ արդէն իսկ որբացած փոքրիկներ, կրկին պիտի որբանային, ու արտասուաթոր աչքերով կը լսէին իրենց սիրեցեալ մօր կտակը։

Հանգուցեալ Մայրապետին յուղարկաւորութիւնը մնեց շրով կատարուեցաւ 1889 Յուլիս 9, Կիրակի օր, եւասգիւղի Ա. Ստեփանոս Եկեղեցիին մէջ։ Պատարագեց Օրմանեան Սրբազն բնաբան ունենալով իր քարոզին, «Ահաւասիկ Տէր Տէր գօրութեանց բարձքէ յիսրայելէ զայր եւ զկին գօրաւոր»։ Ուրիշ դամբանախօսներ ալ բացատրեցին այն գերը զոր կատարեց Սրբուհի Մայրապետ Արբախնամ գործին մէջ։

Հանգուցելոյն մարմինը ամփոփուեցաւ այն մատրան մէջ, որուն շինութեան հրամանը Պատրիարքարանի միջոցաւ առնուած ըլլալով, 5 օրուան մէջ մնեց փաւթկոտութեամբ աւարտած էր։

Սրբուհի Մայրապետի մարմինը թաղուած է Մատուռի գրան ծախակողմը եւ վրան դրուած է Տապանաքար մը։

---



Երանեսի Մայրապետ 1889—1902

Սրբուհի Մայրապետի մահէն յիսոյ Որբանոցին տեւականութեան գործը ապահովուած կը նկատուէր, Մայրապետը կանոնագրով մը սահմանած էր արդէն

Որբանոցին ուղղութիւնը։ Թէեւ  
երանուշի Մայրապետ

1889 — 1902 կը պակսէր «որբասէր ընկերու-

թեան համար նկատի առնելով Որբանոցի սանունիներէն Երանուշի Մայրապետը, վարժեցուցած էր, իրեն հետ տանելով եւիրը իր օգնականը ներկայացնելով շատերուն։

Տ. Խորէն Աշրբեան Պատրիարք յաջորդ կարգեց զայն կոնդակով մը. մայրապետի մահէն վեց օր վերջ Երանուշի Մայրապետ Յովինանէսեան, ընիկ Սկիւտարցի, որբանոց ընդունուած էր իրբեւ որբ 1867 թուականին։

Նորընտիր մայրը, իր պաշտօնավարութեան սկիզբները ըլլայ հաստատութենէն ներս, ըլլայ հանրութեան մօտ, բաւական օգտակար գործունէութիւն մը ցոյց տուաւ, սակայն վնրչերը հետզհետէ իր անխորհուրդ գործելակերպը, պաշտօնին փափկութեան նկատմամբ ցոյց տուած անհոգութիւնը, պատճառդարձան հաստատութեան ներքին կարգն ու սարքը խանգարելու, եւ հանրութեան մօտ վարկը խախտելու։

1891 Նոյ. 21ին, հաստատութեան տօնախմբութեան Ընծայման տօնին առթիւ, տեղի ունեցաւ Որբանոցի 25 ամեայ Յորելեանի հանդէսը, այդ առիթով հանգց. Գրիգոր Մարգարեան հրատարակած է Սրբուհի Մայրապետի համառօտ կենսագրութիւնը.

որուն կցուած է նաև իր կտակագրին պատճենը։  
Այս ամէնը պահ մը հանդութեան ուշադրութիւնը  
դարձուցին երբեմն այնքան սիրուած հաստատութեան  
վրայ

Յօրելիհանէն եւ զրբերու վաճառումէն զոյացած  
զումարը, պահ մը շունչ առնել տաւաւ Մայրապետին,  
որ դրամի շզոյութենէն հարկադրուած էր զրաւի դր-  
նել նոյն խակ Մայրապետական Մատանին։

Իրբեւ դարման այս կացութեան, Օրմաննան  
Սրբազն 1893ին, խնամակալ կարգեց հանզուցեալ  
Ստեփան բաշա Ալյանեանը . մօտէն հսկելու համար  
հաստատութեան զործերուն, բայց տարուան մը ա-  
պարգիւն երթեւ եկէ վերջ, տեսնելով որ անգործադ-  
րելի իր մնան իր յանձնարարութիւնները դադրնցուց  
իր պաշտօնը։

Որբանոցը այս անորոշութեան մէջ կը թաւալէր  
երբ 1902ի Աշխարհամատրան տօնին օրը, հոգելոյս  
Օրմանեան Սրբազն ետազիւղի Եկեղեցւոյ մէջ պա-  
տարազելէ յետոյ, գնաց Որբանոց եւ Հաստատու-  
թեան անձուկ վիճակը նկատի առնելով, իրեն ընկե-  
րացող Պատրիարքարանի Դիւանապետ Բարթոլ  
Թելեան եւ Կարապետ Խաչատր բեան Էֆեներու ա-  
ռաջարկեց օժանդակել Երանուհի Մայրապետի, իր  
մատնուած զժուարին կացութեան մէջ։ Թէլեան եւ  
Խաչատր բեան՝ իրբեւ համակիր Սրբուհի Մայրապե-  
տի, սիրով ընդունեցին եղած առաջարկը։

Դիւանապետներու խնամակալութեան այս շրջա-  
նին, հետզհնեատէ օգնութիւններ եւ նպաստներ կը հաս-  
նէին, եւ Օրմանեան Սրբազն ամէն շարթու Հաս-  
տատութեան ներքին ժախուց համար դրամ կը վճա-

րէք, բայց Երանուհի Մայրապետ գոհ չը հակակշռի բնոյթ ունեցող այս ծեւ օժանդակութենէն :

Նշանակելի իրողութիւն մըն է որ 1896ի տիսուր դէպքերուն, Որբանոցը իրրեւ զթութեան հարկ եւ «Պէրաթլը» հաստատութիւն զերծ մնաց ուսէ խուժանային յարձակումէ, հոն ապաստանած էին 200ի չափ և ասգիւղցիներ որոնք 8 օր Որբանոցին հիւրընկալութիւնը վայելեցին:

1902 Մեպտ. Յին Երանուհի Մայրապետ յուզումի մը հետեւանրով կաթուածանար անկողին ինկաւ, ինչ որ անմիջապէս տեղեկազրուեցաւ ազգային Պատրիարքարան :



Դրվագին: Մայրապես Փափազեան 1902—1919

Ազգ . իշխանութիւնը փափաքելով վերջ տալ այն անկերպարան վիճակին որ շեշտուած էր Նրանունի մայրապետի հիւանդութեան պատճառաւ . Օրմաննետն

Պատրիարք , իբրեւ տեսրութիւնը Մայր Սրբանոց պակալ Մայր . Որբանոց

1902 — 1919

հրաւիրեց Քրիստինէ Մայրապետ Փափազեա-

նը որ տասը տոտրիէ ի վեր կը մնար Ետի-գուլէի Ազգ . Հիւանդանոցի մէջ հիւանդապահութեան պաշտօնով :


Քրիստինէ Մայրապետ Քափազեան , 1848ին ծընտծ , Էտիրնեցի պատուաւոր ընտանիքի մը զաւակն էր Քոյրը ծանօթ փաստարան Խուրէն չք . Փափազեանի , ան ալ ուխտեալ էր Սրբունի Մայրապետի պէս , փորբ տարիքէն այս ուխտը կատարած էր երկար տարիներ անձնութիւնար ուսուցչական պաշտօն վարելով Էտիրնէի ազգային վարժարանին մէջ :

Արդարեւ Օրմաննեան Սրբազան իբրեւ հեռատես եւ խոհական միտք , կրցած էր ոչ միայն լաւագոյն ընտրութիւն սը ընել յանձին Քրիստինէ Մայրապետի այլ փութացած էր փրկել հաստատութիւնը ստոյգ անկումէ մը :

Քրիստինէ Մայրապետ որբան որ իր կոչումին արժանի . եւ լիովին ըմբռնած այս պատասխանատու զործին դժուարութիւնները , անշուշտ պիտի վարանէր թեթևորէն ընդունիլ վերէն եկած հրաւիրը՝ եթէ զործակից չունենար իբրեւ երկու դեռահաս պարկեցատասուն քոյրեր , պատրաստ հետեւելու իր շաւղին :

Քչուէնան քոյրերն էին անոնք , զաւակները Արաբկիրցի պարկեցտ ընտանիքի մը , որոնք մանկու-

Գուլգահան Արքայի Օր Պատրի



թենէ կոչուած էին սուրբ նպատակի մը՝ հակառակ իրենց մօր ցասումին եւ ազգականներու արգելքներուն, պատրաստակամութիւն կը յայտնէին նուիրուիլ իրենց ազգին եւ Սուրբ Եկեղեցւոյն:

Այս Թուականին, անոնք արդէն ծանօթացած Քրիստինէ Մայրապետի, յայտնած էին իրենց գաղափարներն ու նպատակները, խրախուսուած անկէ, որոշած էին միասին ուխտագնացութիւն մը կատարել դէպի Երուսաղէմ եւ անտի միասին Խզմիրի ազգային հիւանդանոցը անցնիլ, ուրկէ նախապէս հրաւիրուած էր Քրիստինէ Մայրապետ:

Բայց ինչպէս տեսանք Օրմանեան Սրբազանի այս հրաւէրը ծախողեցուց ծրագիրը Քրիստինէ Մայրապետի եւ Երկու քոյրերու, որոնք այնքան սերտիւ եւ ուխտով կապուած էին իրարու:

Ուստի Քրիստինէ Մայրապետ պաշտօնի կոչուելէն (5 Սեպտ. 1902ին) վերջ խնդրեց հոգելոյս Օրմանեան Սրբազանէ որ իրեն գործակից տրուին Քէօսէնան քոյրերը, Աղաւնի եւ Մարիամ ինչ որ սիրով ընդունուեցաւ:

Քրիստինէ Մայրապետ բարի եւ խաղաղասէր հոգի, բայց պէտք ունէր աշխատող ծեռքերու հաստատութեան վերականգման գործը զլուկս հանելու համար:


Ուստի Օրմանեան Սրբազանի հրամանաւ, Քըրիստինէ Մայրապետ չուշացաւ պաշտօնագրով մը

Որբանոց հրաւիրել Քէօսէեան Քոյրերը իրրեւ ու խ-  
տեալ (Ծ Հոկտ. 1902ին) :

Եւ այս նրերը, որոնք մէկ քանի ամիս առաջ  
զրեթէ զոյսութիւնն իսկ չէին գիտեր Գալֆաեան Ռո-  
բանոցին, այնպէս կազմուեցան անոր, որ զրեթէ  
նոյնացան որբանոցին նետ եւ իւրացուցին ճիմնադրին  
ոզին ու կազմուեցաւ Սրբունի Մայրապետին երազած  
«Որբասէր Քոյրերը», այս անդամ, Սրբունի Մայրա-  
պետին ճիմնած Որբանոցին, նիւթական քայրայումը,  
կարծես պատճառ եղաւ անոր բարոյական ճիմնար-  
կութեան եւ Գալֆաեան Ռևխտի Քոյրերուն սկզբնա-  
ւորութեան:

Պատրիարքարանի նրկու դիւանապետները, հան-  
գուցեալ Բ. Թէլիեան եւ Կ. Ալաջատուրեան, հաստատու-  
թեան վարչական գործը չէին կրնար տանիլ ընդ երկար:  
Ռւստի, Օրմանեան Սրբազանի կարգադրութեամբ  
կազմուեցաւ Տիկնանց Խնամակալութիւն մը որուն զր-  
լուխը դրուեցան Տիկնայր՝ Սրբունի եւ Վասիլունի  
Գարակէօգեան, Խմկունի Փափազեան, Լիիզ Տէր-Յա-  
րութիւնեան, զործակից ունենալով Տիար Բար-  
թող Թէլեանը եւ անմիջապէս ստանձնեցին իրենց  
յանձնուած պաշտօնը :

1902 Դեկտ. Զին, Օրմանեան Սրբազան կոնդակով  
մը հաստատեց Քրիստինէ Մայրապետի պաշտօնը,  
իրեւ վերատեսուչ Մայր Որբանոցի, որ իր կարգին



Դալքանաց Արամացի Աշշուրանը

ուխտեց առաջի Աստուծոյ եւ իներկայութեան խոռոշ  
բազմութեան, «կալ եւ մնալ հաւատարիմ ազգին»  
եւ ճշմարիտ Մայր որրոց»։ Օրմանեան Սրբազնա,  
նոյն օր յատակ կոնդակով մը հաստատեց նաև  
Տիկնանց Խնամակալութիւնը, որոնց յանձն հաս-  
տատութեան վերանորոգման գործը։

Որբանոցը այս ձեւով կազմ մը չէր անեցած, ո-  
րովինեան Սրբունի մայրապետ իր գործին հիմնադիրն  
ու վարիչն էր. բայց անեցած էր միշտ խորհրդա-  
տուններ, ինչպէս Գէորգ Ա. քննյ. Արծրունի, Տիկ-  
Աննա Էսաեան, Տիկ. Սրբունի Տիկնակ բաշա, Ստե-  
փան բաշա Աստանեան, որոնց ծայնը խորհրդակցական  
հանգամանը ունէր միայն։

Նորբնատիր Խնամակալութիւնը մնե եռանդով գոր-  
ծի լծուած նախ ձեռնարկեց հանգանակութեան որ  
արդինաւորուեցաւ մնձապէս՝ իրենց վայելած բարձր  
վարկին շնորհի։

Անուրանալի է որ այս ձեռնարկը Որբանոցին  
նիւթականը ապահովնէ զատ, բարձրացուց Հաստա-  
տութեան եւ անոր հետ նոյնացած «Եմայրապետ»ին  
վարկը։

Օրմանեան Ս. ու իր խորհրդականները, Սրբունի  
Մայրապետի գործին այս անկումին առջեւ, կրնային  
թաշակաւոր Տնօրին մը գտնել, հոգաբարձութիւն մը  
կազմնել, եւ թոգուր որ Որբանոցը ունէ ազգային հաս-  
տատութեան մը կեանքը ապրի, սակայն այսպէս  
չըրին, անոնք քանացին յարգել Սրբունի Մայրապե-  
տին կռակը, այսինքն, «Եմասնաւորապէս սոյն կռա-  
կաւ կամիմ եւ խնդրեմ որ ... Որբանոցս երբէք ուրիշ

ունէ հայ ազգային հաստատութեան ներ յմիացուի, այլ միջտ անկախ մնայ եւ ինքնուրբյն կառավարուի հաստատեաւ կանոնաց համեմատ։ Որբանոցի վարչութիւնը միշտ որբասէր ընկերունեաց ծեռքը մնայ եւ Մայր որբոց միշտ անոնց մէջէն ընտրուի։

Այսպէս գրած էր հիմնադիրը, եւ իրաւ ալ Օրմաննան Սրբազն բաղդը ունեցաւ նիւթականէն առաջ բարոյական ուժեր գտնել Որբանոցին համար։

Հաստատութիւնը կառավարական նպաստէն գատ ունէր Երանունի Մայրապետի կեանքի ապահովագինը եղող 500 անգլ. ոսկիի գումարը։

1903ին հանգուցեալ Յովհաննէս Պառաւեան, հնամակալութեան եւ Մօր կարգադրութեամբ, Երանունի մայրապետի ապահովագրութեան դրամը, 500 անգլ. ոսկի պատճառոր հաշուեյարդարութեամբ մը ամրողավին յատկացուց 30ի մօտ պահանջատէրերու, 1000 ոսկիէ աւելի պահանջրին դէմ բաժնելով։

Որբանոցը իր այս ծանր բեռէն թեթեւնալէ ետք, հնամակալութեան առաջին գործը եղաւ, կոչում ընել ազգին բարեսիրական զգացումներուն, առանձին հանգանակութեամբ մը, որուն գոհացուցիէ արդիւնքով առօրեայ մատակարարութիւնը կատարուելէ եւ որբերու սնունդը կանոնա որելէ զատ, պէտք տեսնուեցաւ շէնքին նորոգութեան որ ստիպողական դարձած էր այլեւս։

1904ին ծեռնարկուեցաւ որբանոցի շէնքին նորոգութեան ճարտարապետ Տիար Ստեփիան Համամենան, անձնուիրաբար՝ խորհրդակից ունենալով Տեարք Նորիա Շահպազ եւ Եգուարդ Դարակէօղեան, հանգանակուած 1200 ոսկիի գումարով գրեթէ բնակելի



ՂԱՇԽԱՅԻ ՏՈՐԵՐ ԱՄԲՈՂՋՈՒԿԱՆ ՄԻԼԱՆ

դարձուց այս հնօրեայ շէնքը եւ յարկ մըն ալ աւելցուց :

Նոյն տարին (24 նոյ. 1904ին) յատուկ հանդիսութեամբ հաստատութիւնը տօնեց իր հիմնարկութեան 38րդ տարեղարձը եւ վերանորոգեալ շէնքին բացման հանդէսը, նախազահութեամբ Օրմանեան Սրբ. Պատրիարքի :

Նոյն օրը պատարագիչ Սրբազնը, Մայր Մաշտացին, յատուկ օրճնութեամբ մը, մայրապետական սրբմ եւ բող տուաւ ընծայացու Աղաւնի եւ Մարիամ Բէօսէնան Քոյրերու, որոնք երկու տարիէ ի վեր, իրքեւ ուխտեալ, արդէն կը ծառայէին Որբանոցին մէջ :

Ակներեւ է որ, Օրմանեան Սրբազն ալ. Շահնազարեանի, Վարժապետեանի եւ Ստեփան բաշա Ասլանեանի եւ ուրիշներու նման կը խորհէր որ որբանոցին նման հաստատութեան մը համար. խիստ օգտակար էր ուխտեալ Քոյրերու մարմնի մը գոյութիւնը. Այս օրինակ միաբանութիւններ, հիմնուած զուտ մարդասիրական սկզբունքներու վրայ, կրնանշատ բարերար եւ ազնուացնող դեր կատարել իրենց շուրջը. Մեր մէջ առաւելապէս այսպիսի հաստատութիւն մը. հեռու մոլեանդ հակամիտութենէ գերազանցորէն ընդունակ պիտի կրնար դառնալ ծառ այելու իր բարձր կոչումին :

Հաստատութեան կրթական վիճակն ալ առարկայ եղաւ հնամակալութեան ու շադրութեան. Այս հաստատութեան մէջ որուհիները ձեռագործէ եւ ձեւագիտութենէ զատ պիտի լրացնէին նախակրթարանի մը յատուկ ծրագիրը:

**Աւելիոս Թագէռոսիան**, որ հիմնարկութենէն ի վեր ձեռնենասօրէն կը վարէր տառցչական պաշտօնը, ազգային դաստիարակութիւն տալու համար փորձ եւ կարող ուսուցիչ մըն էր. Մատէն զիտակ էր նաև որբանոցին ներքին վիճակին:

Ի սկզբան հաստատութեան մէջ կային 27 որբանիներ իսկ այժմ որբանեաց թիւր 50—55ի յանգած ըլլալով, իրեն օգնական տրուեցաւ Տիար Հմայեակ Շիշմանեան որ տառմենապետին մահին յևսոյ 1908ին յաջորդ կարգուեցաւ եւ շարունակեց իր պաշտօնը մինչև իր մահը՝ 1926 զնամնատելի նուիրումով:

---

Որբանոցի չափահաս սանուճիներէն, քոյր Նէվրիկ Բասմանեան որ հաստատութեան մէջ դաստիարակուած շնորհալի աղջիկ մըն էր, պղտիկ տարիքէն իր մէջ Մայրապետական կոչում զգալով . ուխտած էր նուիրուիլ որբանոցին եւ օգտակար ըլլալ իր նմանեառուն :

Ուստի 1906 Յնվ.

17ին զրկուեցաւ Ազգ Հիւանդանոց . ուր հիւանդապապ ահ ու թեան դասընթացին գործնականապէս հետեւեցէ եւ իւրացնելէ վ'րջ , այդ ճիւղին վկարականը ստանալով դարձաւ որբանոց իր կարողութիւնը ի սպաս դնելու յօգուտ իր պատկանած հաստատութեան :



Քոյր Նէվրիկ Բասմանեան

Որբանոցի ևնամակալութիւնը եւ վարչութիւնը նկատի ունենալով իր բարւոր ծառայութիւնը , խնդրեցին Ս . Պատրիարքէ որ հաճի իր փափաքին գոհացում տալ :

1906 Նոյ . 24ի հաստատութեան հիմնարկութեան 40րդ տարեդարձին առթիւ . Որբանոցի մատրան մէջ . Օրմանեան Սրբազան յատուկ օրհնութեամբ մայրապետական քող տուաւ Քոյր Նէվրիկ Բասմանեանի :

1906ին Արքանոցը բարզաւան վիճակ մը առած էր. Քրիստինէ Մայրապետ վասան իր օժանդակ Քոյրերուն վարչական կարողութեան վրայ, մեկնեցաւ Երևանալմ ուխտի ու իր երկամսունագութեան եայ բացակայութիւնը զգալի բրունաւ Մազրաւեաւ լդարցաւ որբանոցին մէջ :


1908ին Մահմանադրութեան հայակումէն յետոյ Արքանոցին պիտնէն ցնցում մը ունեցաւ:

Կայսերական անձնական գանձին տրուած հացի եւ մօի նոպաստը, որ եկամտափն քառ որդը կը կազմէր. յանկարծ դադրեցաւ Երեք տարի յետոյ միայն, կատարուած դիմումներու վրայ, կառավարութիւնը որբանոցին յատկացուց 1500 դրշ.ի նոպաստ մը, որը նոյնպէս դադրեցաւ 1922ին :

1908ին Մայր Քրիստինէ ընկերակցութեամբ Քոյր Մարիամի ուխտագնացութիւն մը կատարեց դէպի Արմաշ, Խայմերացի տօնին առթիւ, Հոն քախոն ունեցան հանդիպելու հոգերոյս Ստեփանոս Արք. Յովակիմեանի, որ զիրսնը առաջնորդեց դէպի Ատարազար, որ 15 օրի յափ հիւր պահեց, այդ առթիւ պատեհութիւն ընծայեց անոնց տեղուոյն ազգայիններէն հանգանակութիւն մը կատարելու արդիւնաւոր կնքութ, տեղուոյն Հայ ժողովութիւն առատածեռնութեամբ, Գաւառի հայութենէն, Պանտրմա, Պալրէսիր, Պրուսա, Եալովայի բարեսէր հասարակութիւնը:

1910ին Քրիստինէ Մայրապետ ուղեւորուեցաւ:

մասնակիութեայ պահապատ ս կողմէուն



գէպի Եզիզտոս, ուր տեղոյն ժողովուրդը նպաստեց հաստատութեան 400 թրբ. ուկի գումարով եւ բաշալերեց զինքը իր ստանձնած այդ զործին մէջ :

1913ին, որբանոցը մտերմիկ շրջանակի մէջ տօնեց Քրիստինէ Մօր և խնամակալութեան տառնամեակը, Վենափառ Կաթոլիկոսը այս առ թիւ, օրնուութեան կոնդակներ ուղղեց Գ Ա Հ Ա Տ Ա Ն Բ երկու քին զատ զատ և զուտ Ե Խ Ա Մ Ա Վ Ա Ռ մար մըն ալ նուիրեց որբանոցին: Այս առ թիւ իրեւ զնահատութիւն իր ստանամեայ բարւոք ուաշտօնագարութեան հնամակալութիւնը զեղեցիկ ուկի խաչ մը նուիրեց Քրիստինէ Մայրապետի:

Այս տասը տարիներու ընթացքին հաստատութիւնը 50—55 որբ պատսպարելով հանդերձ. կրցած է զրեթէ ամէն տարի իր մատակարարութենէն բան մը աւելցնել և պատերազմի նախօրեակին 2500 ուկիի մօտ պահեստի զամար մը ունէր արգէն: Այս զումարէն զատ հնամակալութիւնը զանձած էր 1000 ուկի, որբանոցին կից սաստմարանի մը շինութեան համար: Այս զումարը նուիրած էին հանգ: Դրիգոր Ներսէսեանի աղջիկները, Տիկնայր Շանրմեան, Բոօթօրօթի, Պատստատին և Ռէէիզնան: Նոյն նպատակին համար Տիար Մերուժան Բարաղամեան ալ նուիրեց 1000 թրբ. ուկի:

Որբանոցին կից, կրթարան մը շինելու ծրագիրը որ կարեւոր պէտարի մը գոնացում պիտի տար, իրազործուելու մօտ էր՝ Որբանոցին կից 2500 բառ. մէթը տարածութիւն ունեցող հող մը, որ երամեան գեր-

դաստանին կը պատկանէր, Արրահամ փաշայի կարգադրութիւնով, փոխանձուեցաւ որրանոցի անուանը արոյական անուններու վրայ կալուած կարենալ արձանագրելու օրէնքը գեռ նոր ճրատարակուած էր. եւ որրանոցը ազգային հաստատութիւններու կարգինացիններէն եղաւ օգտուող նոր օրէնքէն:

1914ին, ծագած մնած պատերազմին հետեւանքով վեր ի վայր շրջեցաւ Խնամակալութեան ծրագիրը. Այդ օրերուն, նոյն իսկ դրամ ի ձեռին կեանրի անհրաժշտ պիտոյքները գնելու ղբժամանակաշխ Շռանց ուարութիւն ունեցողները, կըրնան հասկնալ հաստատ եկամուտէ զուրկ այսպիսի հաստատութեան զլուխ զըտուողներուն կրած դժուարութիւնները. Այդ շրջանը՝ հայ հասարակութեան տագնապի օրերն էին, եւ բոլորումին ցամքեցուցին Որրանոցի հասոյթի զլիսաւոր ազգիւրը եղող նուիրատուաթիւնները. Որրանոցի մատակարարութեան գործը կրնար խանգարուիլ եթէ ամէն կարելի խնայողութեան իլ դիմուէր:


Պոլսոյ մէջ պարէնի նուազութիւնը զզալի էր եւ վարժարանի պահեստի դրամէն մաս մը ծախսուած, Երախտագիտութեան արժանի է Պոլսոյ պարենաւորման վարչութեան բարեացակամութիւնը. որ հացէն սկսելով նպարեղէն, շարար եւայլն սկսաւ տալ իբրեւ բարեզործական հաստատութիւն. Տիրող դժուարին կացութիւնը եւ միւս կողմէ հաստատութեան վերատեսուչ մօր լուրջ հիւանդութիւնը. նոր դժուարութիւններ կը յարուցանէին որրանոցին շուրջ. Հակառակ ատոր, անուրանալի է որ տագնապի այս շըր-

շանին որբանոցի վարիչ քոյրերը . զլիսաւորաբար իր փոխանորդը Աղաւնի Մայրապետ՝ անգնահատելի յատկութիւններ ի յայտ բերին ու կրցան բացառիկ ջանքերով միջոցներ ստեղծել ու այդ միջոցներուն բաւագոյն զործածութիւնը ապահովելով . մօր տկարութիւնը անզգալի դարձնել եւ հաստատութեան վարկը բարձր պահել .

Ամերիկան Պօրտ Ռիկերութիւնը . ինչպէս ուրիշ թաղերու . Խաղբիղի մէջ ալ ամենազդի շրաւորներու ի նպաստ ծրի խոհանոց մը կազմակերպեց եւ առաջին օրէն իսկ այդ մարդասիրական զործին հոգր վատահուեցաւ Դարիք . Քոյրերուն . Երկու տարու ան ընթացքին . Որբանոցի խոհանոցէն շուրջ 700 հոգիի . 137 անգամ . 100.000 բաժին կերակուր տրուեցաւ ազգաներուն . Աղճմտօրէն կատարուած այս զործին համար Մ. Բիթ յատուկ զնահատական մը ուղղած է Մօր եւ Քոյրերուն . Յիշատակութեան արժանի է նաև Պայզլ Հառուզի արկղակալ Տիար Զարար Փափազեանի բարոյական անփոխարինելի աղակցութիւնը . Այսպէս ի նշան երախտագիտութեան , Քոյր Մարիամ Քէօսէնան պատրաստեց Մ. Բիթի Մեծաղիր իւղաներկ դիմանկարը ու նուիրուեցաւ իրեն 1918ի Քրիսմասին :

Պատերազմին յաջորդող տարիներուն տարագրութեան ընկորներուն Պոլիս զարծը , որբանոցին համար զործունէութեան նոր զրչան մը անսահմար տրամա կը բանար . Պատերազմի նախընթաց տարին իսկ նտիզուլէի ճիւանդանոցէն Օրթազիւղ փոխաղրուած , որբանո-

բացառական վիճակում պատճեան.



ցէն զատ, Պոլսոյ մէջ զոյտթիւն տնեցող միակ աղ-  
քանց որբանոցը՝ Գալֆանանը, հաւատարիմ իր ա-  
ւանդութեան, լայնօրէն բացաւ իր զթութեան դրո-  
ները որբերու առջեւ ու ամէնէն առաջ եւ շուտով  
լիցուեցաւ նոր սանունիներով։ Արոնց թիւը 55 — 90  
բարձրացաւ, թիւ մը որ բազդատելով շնորին տարո-  
գութեան խնողում կը նշանակիր։ Անձնուէր Մօր և  
Քոյրերու հսկողութեամբ բարօյական այս մթնոլորտին  
մէջ, անոնք վայելեցին անսահման զուրգտրանք, մը-  
խիթարութիւն եւ մայրական խնամք։

Հաստատութեան նիմթականը հոգալու համար,  
բացի հայ հասարակութեան առ ատածեռնութենէն,  
ամերիկեան Նպաստամատոյցի օժանդակութիւնն ալ  
հասաւ, ազգային կոնստանտարական խողովակէն անց-  
նելով եւ նոր կեանք եւ բարօրութիւն բերաւ որբա-  
նոցին։

Իր որբերը Յունաստան փոխադրելէ յիսոյ ալ Ա-  
մերիկեան Նպաստամատոյցը, զնահատելով Գալֆա-  
նան Որբանոցի գործը, հաստատութեան յատկացուց  
ամսական 250 լիրայի նպաստ մը՝ որ կանոնաւ որա-  
պէս վճարուեցաւ մինչեւ 1930։

1918ին Տեառընդառաջի տօնին առ թիւ, կաթո-  
ղիկոսական եւ Պատրիք. Փոխանորդ Շէվահիրնեան Գար-  
րիէլ Արքեպիսկ. գնահատելով եւ բաջալերելով Գալֆա-  
նան Քոյրերու կատարած գործը, օձեց որբանոցին առօ-  
թարանը, արտօնելով որ հոն պատարագ մատուցուի  
եւ միեւնոյն օրը տուաւ Դպրութեան եւ ուրարակրու-  
թեան աստիճանները, Մայր Քրիստինէի, Աղաւնի,  
Մարիամ եւ Նէվրիկ Քոյրերու իւրաքանչիւրին յատուէ

կոնդակով։ Այս առթիւ ճէվահիրմեան Մըբազան տուաւ ևաեւ խաչ կրելու արտօնութիւն(\*)։

Այս թուականին, հաստատութիւնս կրկնակի ղըժ-քաղղութիւնը կունենայ, յաջորդաբար կորսնցնելով խնամակալութեան յարգելի անդամներէն Տիկ. Իսկունի Փափազնան եւ Տիկ. Էլիզ Տէր Յարութիւնեանը որոնց երկուքն ալ առաջին օրէն իսկ լծուած ըլլալով այս մարդասիրական գործին, շարունակեցին մինչեւ իրենց մահը։

Որբանոցիս համակիր. Տիկ. Պիստոս ճէվահիրմեանի մահուամբ որբանոցս տէր դարձաւ, Պալաթու մէջ ունեցած տանը, որուն խարխուլ վիճակին պատճառաւ, նոյն տարին ծախուելով, գումարը 550 ոսկի, ստիպունցաւ գործած ել պիւտմէն հաւասակըշուելու պէտքին։

(\*) ճէվահիրմեան Մըբազան՝ կը թուի ներշնչուած ըլլալ Թիֆլիսի եւ Նոր Ջուղայի մէջ գոյութիւն ունեցող ճայ կուսանցներէն։

Անոնք երկար տայիններէ ի վեր հաստուտուած, հայ աղջիկներու եւ այրի կիներու համար տեսակ մը տասօն de ret-raitէն, ուր ընդունուելու համար իւրաքանչիւր Միաբանունի 5000 բռւպի պէտք է տանէր իր հնտ եւ ուխտէր այլեւս կուսանցէն գուրս լծլել եւ չամուսնանալ։

Անոնք ալ ունին իրենց հաստատութեան մէջ եկեղեցի մը, որուն սպասաւորնլու արտօնուած են իրենց սարկաւագութեան աստիմանով։

Պատերազմէն առաջ մօտաւորապէս 50 կիներ կապրէին ճոն, այդ հաստատութիւնը սակայն ոնւէ բարեգործական նպատակի չի ծառայիր։

17 ապրուան խղճամիտ եւ արդինաւոր պաշտօնավարութենէ մը վերջ . Քրիստինէ մայրապետ , հանգիստ սրտով փակեց իր աշբերը առ յաւէտ 1919 Յուլիս 26ին՝ երկարատեւ հիւանդութենէ մը վերջ . 4 օր յետոյ Որրանոցի մատրան մէջ կատարուեցաւ մնանանդէս յուղարկաւորութիւն , նախազանութեամբ Սրբազան Պատրիարքի . որ իր դամրանականին մէջ պատկերացուց հանգուցելոյն կնանրը , զործերը . իր անձնուիրութիւնը , հաւատրը և պարկեշտառթիւնը որ ամբողջ ազգէն զնանատուած եւ հաստատութեան բարձրացման առիթ եղած էր . Իր եւ իր ուխտակից Քոյրերու փափարին համաձայն մարմինը ամփոփուեցաւ Որրանոցի պարտէ զին մէջ :

Թաղման արարողութենէն եւ հոգենաշխն վերջ . Սրբազան Պատրիարք հօր , եւ ներկայ ազգային իշխանութեան միաձայն որոշմամբ , Որրանոցին Մայրութեան պաշտօնին կոչեցին , հանդուցելոյն փոխանորդը Աղանի Մայրապետ Քէօսէեան , որ արդէն Մայր Քրիստինէի պաշտօնի կոչուած օրէն ի վեր , անոր զիսաւոր աջակիցն ու խորհրդականն էր :

Ապա Սրբազան Պատրիարքը , մասնաւոր արարողութեամբ , նորընտիր մօր ուսին ուրարը գննելով անոր յանձնեց Մայրական հայն ու Մատանին , որմէ ետք եկեղեցական դասը երգնց «անձինք նուիրնալը» կուսանաց շարականը :



ՄԱՅՐ ԱՂԱԽԵՆԻ ԿԱՌՈՒԼԻՆԱՆ

1919 Օգոստոս 4ին հաստատութեան Մատրան  
մէջ կատարուեցաւ հանգը . Քրիստինէ Մայրապետի  
մահուան բառաստոնքի լրման Պատարազը . ի ներ-  
կայութեան խուռն բազմութեան :

Պատարազէն վերջ  
ՍԱՅՐ ԱՐԱԽՆԻ Կ. ԹԵՇԻՆԻԱՆ կարդացուեցաւ պատ-  
րիարքական կոնդակը .  
որով կը հաստատէր Ազաւնի Մայրապետ Թէօսէիանի  
Մայրութեան պաշտօնը : Այնուհետեւ նորընտիր Մայ-  
րը . իր կարգին հանդիսաւորապէս կատարեց իր ուխտն  
ու երդումը :

---

26 Նոյ. 1919, հաստատութեան 53րդ տարեդարձին առթիւ. Որբանոցի սանուհիներէն Օր. Արու սեակ Ա. Մխիթարեան, որ իրրեւ ընծայացու կաշխատակցէր. իր ջերմ եւ տեւական գրափառքին եւ ներքին վարչութեան ղիմումին վրայ, մայրապետական բօղ եւ օրհնութիւն ստացաւ Արքազան Պատրիարքէն :

Քրիստինէ Մայրապետի մանէն վերջ, ուրախալի է անսնել. հաստատութեան շուրջ թարմ ու ժերու, բոլորու իլը :

#### Թոյր Արքական Մխիթարեան

Այս թուականին, Տիկ. Արու սեակ Փափազեանի կտակին համաձայն, Որբանոցը տէր դարձաւ իր մանէն վերջ Պատը զիւղի մէջ ու նեցած կալուածներէն դեղարանի մը :



Հաստատութեան պատմութեան եւ անոր վերածնունդի գործին նետ կապուած է նաև անունը

Տիար Արամ Դարակէօղտաց արագ արագ գալուստ եանի, որդի Տիկ Վասիլյունի Դարակէօղեանի, որուն նռանդուն ազակիցը եղաւ առաջին օրին իսկ, անկեղծ նուիրումով։

Արդարեւ, Տիար Արամ Դարակէօղեան ոչ միայն ազակից այլ եւ նեղինակ ու առաջնորդ եղաւ այս հաստատութեան մէջ կատարուած բոլոր բարեկարգական եւ վերաշինութեան ձեռնարկներուն։

Որբունեաց թիւին անհամեմատ յաւելու մոլով, շէնքին անբաւ ականութիւնը եւ անհրաժեշտ նորոգութեան մը պէտքը նետզնետէ զգալի դառնալով, հարկադրեց խնամակալութիւնը եւ որբաւուն Շնորհին վարչութիւնը, անմիջաւորութեանը կան նորոգութեան մը ձեռնարկելու, ինչ ինչ յաւելու մենքով։

Այս մեծածախս ձեռնարկին յաջողութիւնը ապահովելու համար որոշակացու շինութեան մթնութեալ, գրույկի մը ճրատարակութեամբ (1919ին) որ կոչ մըն էր հայ ճրատարակութեան եւ որուն յաջողութիւնը պատկանացաւ Տիար Արամ Դարակէօղեանի անոնց քանըքերով։

Երբեւ արդիւնք ճանգանակութեան, գոյացաւ 16,000 թրբ. լիրայի գումար մը որ ամբողջութեամբ յատկացուեցաւ շինութեան ծախքերուն 1923ին։

Սոյն նուիրատուութեան գումարին մէջ, կարե

Պայծառական Արքանոցի Ս., Ճ. Խ. Դ. պատրաստման առաջնորդական



որ բաժին մը ունեցան և եւ Մ. Դարակէօգեան եղաբբ:

Տիար Արամ Դարակէօգեան այս կարեւոր զործին զլուխը անցած, կաչ ըրաւ ճարտարապետ Տիար Սիմոն Մելքոնեանի եւ որրանոցի բարեկամ Տիար Ստեփան Թէլլիեանի, որոնք սիրով ընդ առաջ զացին Տիար Դարակէօգեանի առաջարկին, Առաջինը իր արհետը, երկրորդը իր ճակողութիւնը ի սպաս դնելով, երրորդութիւն մը կազմուծ Տիար Դարակէօգեանի նետ, յաջողութեամբ զլուխ ճանեցին այս դժուարին զործը:

Որրանոցին ճամակիրներին Տիար Օհան Տէր Ռոկի, իր ճակելոյս հօր Տէր Ռոկի բնելյ.ի կոտակին ճամածայն զումար մը յանձնեց որրանոցի վարյութեան որ ամբողջութեամբ յատկացուց 5 մահճակալով հիւանդարանի եւ փորք դեղաբանի մը շինութեան:

Եւներին նորոգութեան մէջ նուիրատութեան կարեւոր բաժին մը ունեցած է Տիար Մասէն Մասէնեանինչ որ արժանի է յիշատակութեան:

Նորոգութեան մասնակցեցաւ նաև Միլահօվին, Տիար Տիգրան Պօղոսեան, ճազար թրբական ոսկիի զումարով մը, զոր նուիրեց իր ճանզուցեալ ծնողաց եւ սղբացեալ եղրօրը Արշաւիր Պօղոսեանի յիշատակին:

Հիմնական նորոգութենէ մը զատ, բարաշէն յաւելումներով ընդարձակուած շէնրը, արդիական որբանոց, ուսումնարանի մը ամէն յարմարութիւն ստացաւ, Այն տարին Տիար Սիմոն Գայսէրլեան զեղեցիկ գաղափարը ունեցաւ, այս վերանորոգեալ շէնրը ելնկարական լոյսով օժտելու, Եւներին նորոգութեան հետ,

ընդարձակուելով՝ նորոգուեցաւ նաեւ հաստատութեան Մատուռը, Քէօսէեան Թոյրերու անձնական միջոցներով. ի յիշատակ իրենց ծնողաց:

Ենքին նորոգութեան աւարտումէն անմիջապէս վերջ. կատարուեցաւ հաստատութեան 59րդ տարեդրձը եւ բացման հանդէսը նախազահութեամբ Պատր. Տեղապահ Գէորգ Արքեպակ. Ասլանեանի:

Այս առիթով, Տեղապահ Արքազանը յատու կ օրինութեամբ. Մայրապետական վերարկու եւ քող արւան, որրանոցին շրջանաւարտ սանու ճիներէն թեր-

ժանցի Օր. Զարմու հի Տէր Եղիսէեանի որ երկու տարիէ ի վեր միծեռանդով կը պաշտօնավարէր իրբեւ ու խտեալ Քոյր:

Արդիւնքէն դատելով, Գալֆաեան Որբանոցին շուրջ, հետզհետէ Մայրապետական միութեան մը կազմութիւնը պլչոք է խոստովանիլ Քոյր Զարմանի Տէր Եղիսէեան որ լաւագոյն արդիւնք տուած է:

Աղաւնի Մայրապետ Գէօսէեան, եւ իր ժիր օրինակին հետեւող չորս քոյրերը, այսօր զործնականապէս կը վարեն այս հաստատութիւնը, մասնաւորաբար Արքունի Մայրապետի կտակին տրամադրութեան համաձայն, անոնց վստահուած ըլլալով որբանոցին



գոյրերու պահպանութեան և հսկողութեան զործք :  
Նոյն օրուան հանդէսին առթիւ, որրանոցի համակիրներէն, Տիկ. Ս. Գայսէրլեան իր մասնակի երւէրներէն զատ, տարեկան 250 սովոր յատկացում մը ըրաւ իր ողբացեալ նորոր . Յարութիւն Յակոբեանի յիշատակին :


Վեհափառ. Հայրապեար նոզելոյս Դիորդ Ե.  
Կաթողիկոս 1923 թեկտ. 27 մուակիր հայրապետական կոնդակով մը , լանքախաչ կրելու արտօնութիւններն զնորհնեց հասչարապետական «Արքայրութեան» տառութեան վերատեսուչ Խօր Աղաւնի Մայրապետ Քէօսէեանի, ի վարձ բարոսք և արդիւնաւոր գործունէտ թեան, ազգային Կրօնական իշխանութեան դիմումին համաձայն :

1924ին, Հանրապետական Կառավարութեան նոր օրէնքներուն համաձայն հաստատութիւնը իրբեւ որբանոց նախակրթարան վաւերացուեցաւ Գալիքաեան Ռիխտի Քոյրերու անունին տրուած արտօնագրով մը . և իրբեւ հիմնադիր ճանչցուեցաւ հաստատութեան Մայրը և իրբեւ դպրոցի բաժնի տնօրէն Տիար Հմայիւղ Աղաւնի Աղաւնի բանը :

Այդ թուականին Տիկ. Մէրելմ Դ. Թօրադեան, Բերա, Ռուս վիոլոն, իր բնակած սեպհական տունը որբանոցին նու իրնեց :

Որբանոցին յիսնամեակը, պատերազմի շրջանին զուգադիպելով չի կրցաւ կատարուիլ, ուստի 1926 Մեապտ. 10ին, վայելուչ հանգիսութեամբ, տօնուե-

Պայտառակ Ա, Պ, Վ և Զ պատրամինութ առականիները



շաւ վաթունամնակը : Բնտրեալ հոծ բազմութիւն  
մը լեցացած էր հաստատութեան մատուռը, ուր կա-  
տարուեցաւ հոգենան-  
որաւուն Վաթունամնակը գատեան արարողութիւն  
մը հանդց . հիմնադիր  
Մօր եւ համայն բարերարներու յիշատակին :

Ի մէջ այսոց ներկայ կը գտնուիր վարչութեան ա-  
տենապնտ Արթիւր էֆ. Մաղարեան , որ թուրքերէն  
լեզուով երախտագիտական արտայայտութիւններ ը-  
րաւ Աթաթիւրի , վարչապետին եւ աւագանիին՝ մաղ-  
թաներներ ընելով անոնց արևշատութեան եւ յաջո-  
ղութեան համար : Այս առթիւ Տիար Արամ Գարակէօզ-  
եան հմտալից բանախօսութիւն մը որսու ներկայացը-  
նելով որրանոցը : Այդ բանախօսութիւնը իր 23 տար-  
ուան ծանօթութիւններու խտացումն էր : Աշագրաւ-  
խօսքերով ի վեր հանեց Սրբունի մայրապետի կա-  
տարած զործին մնութիւնը եւ անոր աշխատութիւն-  
ները արև հաստատութիւնը կանգուն պահնլու համար :

Քոյր Մարիամ Քէօսէեան , ի դիմաց մօր , եւ Դալ-  
մանան ու խորի միաբանութղան , ուղել ծ մը կարգաց  
դրուատելով Տիար Արամ Գարակէօզեանի 23 տարուան  
գնահատելի աջակցութիւնը : Իրեն նուիրուեցաւ նաեւ  
հաստատութեան մնձադիր գրաներկ մէկ նկարը :

Հիւրերը մնձարուեցան թէյասեղանով մը որ տրը-  
ուեցաւ հաստատութեան ծաղկանոցին մէջ :

Այս առթիւ եղած նուիրատուութեանց մէջ յիշա-  
տակութեան արժանի է Տիար Միք Փափազեանի զա-  
կին փորրիկն Զապէլ Մ . Փափազեանի կողմէ նուիր-  
ուած 300 անգլ . ոսկիի գումարը եւ մէկ Եղպտ . Քոէ-  
տիփօնսիէ արժէթուղթը իր հնդց . մնձ մօր եւ մնձ  
հօր յիշատակին :

1926 ապրիլին հաստատութիւնս դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր խնամակալութեան մեծարելի ատենապետունին Տիկ. Սրբունի Կ. Գարագիս օգեան, որ 1919ին մեկնած էր ՄԱՀ ՏԱԿ. ԱՐԲՈՒՀՆ Պոլսէն եւ որուն մահուան գուն ԿԱՐԱԿԵԶԵԱՆԻ Ժը Նիւ Եորքին՝ սուզի մատնեց Գալվանան Ռէխտի Միաբանութիւնը եւ սանունիները :

Տիկ. Սրբունի Գարագիս օգեան որբան ալ հեռու Պոլսէն, կը շարունակէր իր մայրական հոգածութիւնը իր սրտին սյնքան մօտիկ եղող այս հաստատութեան բոլոր գործերուն, իր գողոտրիկ նամակներով ան ոչ միայն կը խրախուսէր ուխտի միաբանութիւնը, այլ եւ կը շռայլէր անոնց իր նիւթական ու բարոյական աջակցութիւնը :

Մահն 8 օր վերջ, որբանոցի վարչութեան որոշման ու պատշաճ կարգադրութեան համաձայն, յատուկ Ս. Պատարագ մատուցունցաւ որբանոցի մատրան մէջ, այն իսկապէս մեծ եւ երախտաւոր կնոջ յիշատակին համար,

Հոգեհնանգստեան պաշտօնէն վերջ, հաստատութեան բոյըբրէն երիցագոյնը, Քոյր Մարիամ, ի դիմաց հաստատութեան մօր, երախտագիտական զիր կարդաց դասէն :

Կը մնար խնամակալութեան գանծապետունի Տիկ. Վասիլունի Գարագիս օգեան որ իր յառաջացած տարիքին բերմամբ, այլեւս չէր կրնար յաճախել որբանոց հակառակ ասոր Տիկ. Վասիլունի, մինչեւ մահը պահեց իր գուրգուրանքը հաստատութեան նկատմամբ Ամէն օր իր տունը կարելի էր գտնել Գալվ. Մայրը, կամ քոյրերէն ու սանունիներէն մէկը :

1928ին, ազգային բարերար Տիեզր Օննիկ և Ա. բամ Եռոսով մինան եղբարք, իրենց համահուն խառնին 240 բաժիններու 24 մասը որրանոցին կոտակնեցին. յետ մահու հաստատութեան մնալու պայմանաւու. Ինչպէս նաև 20 համ Եզիպտական զբէտիվուսիյէ երկրորդ կարգին:

**Ինչպէս տեսանք, որրանոցիս խնամակալու հիներու մահուամբ զործը ծանրացած էր միայն Տիար Արամ**

**Դարակէօզեանի վրայ, Հաս-**

**ւոր Խաչառակալութեան տատութեան Մայրը, եղ-**  
**կազութեանս նամակալու թեան վերջին**

**անդամբ եղաղ, Տիեկ. Ճ.**

**Դարակէօզեանի ճետ խորհրդակցարար որոշեցին պակ-**  
**սած անդամներուն տեղ. որրանոցի կոտակազրին**  
**տրամադրութեան համաձայն, նորեր ընտրել. վերին**  
**հազն ու հսկողութիւնը ստանձնելու համար: Անմիջա-**  
**պէս ընտրելիներու ցանկ մը պատրաստուեցաւ ու**  
**զրաւոր ներկայացուեցաւ Ս. պատրիարքին որ վանե-**  
**րացուց յիշեալ կազմը, բաղկացեալ ճետեւեալներին.**

Երանուհի Ա. Գայսէրլեան  
Սիրանուց Յ. Տէյփրմէնեան

**Տիեզր Արուսեակ Վ. Կեսարեան**

Արամ Դարակէօզեան

Սարգիս Դընանեան

Զգոն Խօրասաննեան

**Տիեզր**

որոնք առաջին անգամ գումարուեցան 4 օգոստ .  
1928ին հաստատութեան մէջ :

Տիար Արամ Գարակէօզեան նորընտիր Խնամակալութեան հաստատութեան առթիւ բացատրութիւններ տուաւ ըսելով որ , Սրբուհի մայրապետի կտակին ոգույն համածայն , որբանոցը խնամակալութեան հրակողութեան տակ ինքնափար քնոյթ ունի եւ խնամակալութեան ընտրութեան եղանակին յիշատակութիւնը ըրաւ :

Գիտակից եւ ընտրեալ անձնաւորութեանց այսպէս որբանոցին շուրջ բոլորուիլը իրբեւ վերին հսկող . հաստատութեան մօր եւ բոյրերու համար ուրախալի եւ քաջալերիչ պարագայ մը եղաւ :

Որբանոցին համակիրներէն Տիկ . Նեկտար Գալայնեան , Ակիւտար Արապ Զատէ . իր մէկ տունը որբանոցին նուիրեց , յետ մահու տիրանալու պայմանաւ :

1932 ապրիլ 8ին որբանոցը դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու խնամակալութեան վերջին անդամներէն Տիկ . Վասիլուհի Գարակէօզեանը Որբանոցի Մայրն ու բոյրերը ուսւ ՏԻԿ . ՎԱՍԻԼՈՒՀԻ բոնք իրեն ազգականի հանգամանքը ստացած էին . խորսու գով յանձնեցին սեւ հողին ա՛յն՝ որ մինչեւ իր վերջին շունչը , մտածման առարկայ ըրած էր Որբանոցը :

Եկած էր ժամանակը, որ երկու հաւատաւոր բոյրեր, մանկութենէ ուխտեալներ, պատշաճ իրենց վարած կեանքին լրացումը տեսնէին իրենց փափարին:

1932 մարտին անոնք ութօսւեան թուրքերու զեւորեցան երտուաղէմ, որ ունաւարաւառնուս սիրալիր ընդունուեցան Ա. Շետի երրուսաւես Աթուչին, եւ ի մասնաւորի անոր արժանաւոր զահակալին, Տ. Թորգոմ Ա. Պատրիարքի կողմէ:

Որբանոցի մայրը լաւագրյն առիթ մը նկատելով, որոշեց երտուաղէմ երթարէ առաջ այցելութիւն մը տալ Եղիպտոս, որ վայելու ընդունելութեան մը արժանացաւ տեղուոյն ազգային շրջանակներու եւ ժողովուրդին կողմէ:

Իրենց այս ուղեւորութիւնը ոչ միայն արդիւնաւորուեցաւ համակիրներու նիւթական ու քարոյական աջակցութեամբ, այլ եւ լրացուց հաստատութեան մօր եւ Խնամակալութեան հնտապնդած ծրագիրը, Տիկ. Արտէմ Թօփալիանի սկած եւ հաստատած հաւարումի գործը յանձնել այնպիսի կարող միութեան մը, որ պատրաստակամութիւն յայտնէր սահածնել այս պատասխանատու եւ գժուարին գործը, Արդարեւ Տիկ. Արտէմ Թօփալիան, երկար տարիներ սիրայօժար ամենայն ծեռնհասութեամբ կատարած է այս մարդասիրական ծեռնարկը՝ մինչեւ իր Եղիպտոսէն մեկցումը։ Ուրախալի է տեսնել այժմ, այս ըարննպատակ գործինշարունակութիւնը։

Անմիքապէս կազմուեցաւ տեղուոյն պատուաւոր եւ ծեռնհաս տիկիններէ խումբ մը, որոնք բայօժար պատասխանելով մօր նրաւէրին Տիկ.

Մատլէն Տ. Բարթողեանի գլխաւորութեամբ կազմեցին «Տիկնանց Օժանդակ Միութիւն Դալվ. աղջըկանց Որբանոցի», որոնք են՝

<b>Տիկնայր</b>	<b>Մատլէն Տ. Բարթողեան</b>
	<b>Արամսի Մ. Անդրանիկեան</b>
	<b>Սիրանոյս Ա. Թօփալեան</b>
	<b>Զարունի Արքահամեան</b>
	<b>Մաննիկ Անտոնեան</b>

Կ'արժէ յիշել այն բոլորանուէր զանքերը, զորս նուիրեց սոյն նորակազմ Տիկնանց միութիւնը իր կազմութեան առաջին օրէն իսկ :

1932 Մայիս 19ին, երկամսեայ բացակայութենէ ետք, որբանոցի Մայրը եւ Քոյր Մարիամ Պոլիս վերադարձան բաղցը յիշատակներով :

Երենց վերադարձին սրտի գոհունակութեամբ տեսան այն զանքերը, զորս թափած էին երեք քոյրերը զգալի չընելու համար իրենց բացակայութիւնը :

Նորընտիր Սրբազն Հայրապետը, Վեհափառ Տ. Տորէն Կաթողիկոս, օրհնածիր կոնդակ մը ուղղած էր հաստատութեան զեկավարներուն, որբուհիներուն եւ որբանոցի պահպանութեան նախանձախնդիր եւ աշակից բարերարներուն : Հոգեշտունչ սոյն կոնդակը մնձագէս կը քաջալերէ ու կը խրախուսէ Դալվանանու ոի Միաբանութեան Քոյրերը :


Հաստատութեան Մայրը զրով մը դիմում կը կատարէ Սրբազն Պատրիարք Հօր, որպէս զի հաճի իր աշակից կրտսեր քոյրերուն, բայց Արու սեակի եւ բոյր Զարժուհիի ղբազ- եւելւեցական աստիքան բութեան աստիճան շր- Մօր եւ Երան Թուղթուն նորնել առ ի վարձատ- րաթիւն իրենց բարոր և խղճամիտ ծառայութեան :

Այս պարագան առիթ կուտայ հաստատութեան Խնամակալութեան, որ ինք եւս, առանձինն զիմէ Սրբազն Պատրիարք Հօր, որբանոցի Մօր աստիճա- նին բարձրացում խնդրելով :

Սրբազն Պատրիարք Հայրը, որ տարիներով կը- րոնի եւ բարոյագիտութեան տասուցիչը եղած էր որ- բանոցին, եւ մօտէն զիտակ էր հաստատութեան վա- րիչներուն ամրասիր կեանքին, պատեհութիւն զտաւ- րաջաւերելու զիրենք :

24 Նոյ. 1933ին Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր ձեռնադրութեամբ երկու քոյրերը ստացան դպրու- թեան չօրս աստիճանները եւ ուրարակրութիւն, այս աստիճաններով անոնք իրաւունք կ'ստանային խըն- կարկելու եւ Աւելուարան կարդալու պատարագի մի- ջոցին. իսկ Մայր Աղաւնի, ստացաւ իրաւունք՝ ե- կեղեցւոյ մէջ բոլոր պաշտամունքները կատարելու, սահմանուած սարկաւագներու համար, Մայր Աղաւնի պատարագի միջոցին վերաբերում կը կատարէ իսկ երկու քոյրերը ուրարակիր կը խնկարկեն սեղանին, որուն սպասաւորելու կոչուեցան :

Այս առթիւ Տիկ. Ս. Գայսէրլեան արժէքաւոր մատանի մը նուիրեց հաստատութեան մօր առ ի յարգանս :




**Մայր և չորս բայերը ռարեկաւագի հազուսան**

Որբանոցի վարյութիւնը երախտագիտութեամբ կը յիշատակէ . Տիւսը Սիմոն Պայտրիեանի կարեւ որ մէկ նուիրատուութիւնը . Օրդենալը որ իր մասնակի նու էր-ներով , իր համակրութեան որբերու սսաւառ կենդանի ապացոյցը տուած էր բանիցու . այս անզամ աղ նոր զաղափար մը ունեցաւ . որբանոցին մէկ կարեւ որ պակասը լրացնելու . Այս նպատակաւ , Ակիւտար , Ալթըն Զատէ . իրեն պատկանած ընդգարծակ նողի մը վրայ շինել տուաւ զեղեցիկ ամսաբանեց մը ամէն յարմարութիւններով օժտուած :

Ինչպէս տեսնուեցաւ պատմութեան ընթացքին , Սրբու հի Մայրապետ , այս հաստատութիւնը իրբեւ անտէր աղջկեներու պատսպարան բացած էր . բայց թիէ վերջ դպրոցի և աշ-  
ուբառ ուսումնական խառնութեամբ հանգամանք առացած ու հետզնեալ կա-  
նոնաւ որուած էր , ստանա-  
լով վեցամսայ շրջանով նախակրթարանի վիճակ  
մը . թէ նախակին եւ թէ արդի խնամակալները նոդ  
տարած են այս տեսակէտուի . Մինչեւ 1902 Ազգ . Կրթ .  
ծրագրի բոլոր ճիւղերը աւանդուած չըլլարով . շրջա-  
նաւարա լէ տրուած . Այդ թուականին վերջ է որ կրր-  
թական ծրագիրը գործադրուեցաւ եւ 1908ին առա-  
ջին շրջանաւարտները վկայական ստացան . Այնու-  
հետեւ յաջորդարար երկու տարին անզամ մը որբա-  
նոցը հասցուց . շրջանաւարտներ որոնց թիւը հասած  
է մինչեւ ներկայիս 126ի .

Ակզրնաբար Սրբու հի Մայրապետին իր տան մէջ

Այս վճարումը պարտականէ,



պատսպարտած սանուհիներու թիւը եղած է 17, այն-  
պէս որ 1866էն մինչև 1877, 102 անուններ արձա-  
նագրուած կը գտնենք :

1877էն յետոյ կանոնաւոր արձանագրութիւններ  
կը պակսին կամ կորսուած են մինչև 1903.

1902էն մին-  
չև 1935, որ-  
բանոց ընդուն-  
ուած են, 675  
սանուհիներ, ո-  
րոնցմէ 66ը ա-  
մուսնացած են  
հաստատու-  
թեան մէջ, 3ը  
Մայրապետա-  
կան քող առած  
են, 34ը որբա-  
նոցին կողմէ  
զրկուած են իր-  
բեւ վարժուհի  
կամ մանկապար-  
տիզմ ան ու հի-  
շրջակայ գաւառ-  
ները կամ այ-  
լուր պաշտօնա-

#### Դաշտական Արքանոցի բաղնիքը

վարելու համար, 1923էն ի վեր ճամատութեանս  
մէջ կը պատսպարուին 95 - 100 սանուհիներ :

Հաստատութիւնս իրբեւ տուն դպրոց, բացի ներ-  
ցին կտակագրէն, ունի նաև դպրոցական կանոնագիր  
մը վաւերացուած կրթական Տնօրչուութեան կողմէ :



Վարժարանը ունի նաև իր բժիշկը Տօրթ . Գար-  
րիէլ Փափազեան , որդի նոյն հաստատութեան խոս-  
տովանահայր Տէր Արէլ Թահանայ Երէցեանի . Այս եր-  
կու հոգեւոր եւ մարմնաւոր բժիշկները երկար տա-  
րիներէ ի վեր խզնմաօրէն կը կատարեն իւրաքանչիւ-  
րը իրենց պարտականութիւնը :

Ահաւասիկ բնդիանուր ակնարկով մը պատկերա-  
ցուցինք , 68 տարիներէ ի վեր զոյուրիւն ունեցող Դալ-  
ֆանան աղջկանց Արքանոցին նիմնարկութեան պարա-  
գաները եւ անցուցած զանա-  
ռ ռ ջ ս ս ս ն զան ու ջանները՝ մեր ձախող եւ  
ապա յաջող վերջապէս բնդիա-  
նուր վիճակը , ուրէկէ կը հասկցուի որ նուիրուած զոր-  
ծունեուրիւնը , աւերուած , բայխայուած զործ մը կազ-  
մոյու եւ վերականգնելու որքան կրնայ օդնել :

Նրէ այս հաստատութիւնը վերջին 32 տարուան մէջ  
ունեցաւ խնամակալներ , որոնք քանկաղին ծառայու-  
թիւն մը մատուցին որքանոցին նիւրական եւ բարոյա-  
կան տենքը վերականգնելով , իրենց ոււրջը զտան անձ-  
նուեր Մայեր իւ Քոյեր ալ , որոնք բարձրացուցին  
վարկը այս հաստատութեան որ արժանացաւ այսօր  
ուզգին մօտաւոր եւ նեռաւոր համակիրներուն վատահու-  
թեան , հաստատուելով որ Գալֆանան աղջկոնց Ար-  
քանոցին նուիրուած զումարները չեն կորսուիր , այլ  
կ'արդիւնաւորուին օգտակարակէս :

# ՄՐՐՈՒՅՔԻ ՄԱՅՐԱՊԵՏԻ ԿՏԱԿԱԳՐԵՆ

## ԿԱՐԳ ԵՒ ԿԱՆՈՆ ՈՐԲԱՆՈՅԻ

Յօդուած 1. — Որբանոցը՝ Սուրբ Լոգմիածնի Ամենայն Հայոց Հայրապետութեան հովանաւորութեանը տակ գտնուող Հայոց որբունեաց պատսպարտն եւ կրթարան հաստատուած է եւ կը յանձանձի որբառէց Ընկերունեաց ծեռօք՝ ընդ վերատեսչութեամբ Որբանոցի մօր :

Յօդ. 2. — Որբանոցի գոյից եւ հասից տէր են եւ անօր խնամքն վայելելու իրաւունք ունին ա՛յն որբերն միայն, որ անդ ընդունուած են եւ պատսպարուած : Ասոնք կը կորուսաննն սոյն իրաւունքը երբ որբանոցէ կը զատուիին ամուսնութեամբ կամ այլում որդեգրութեամբ եւ կամ այլուր պաշտօնավարութեամբ :

Յօդ. 3. — Նոյնպէս Որբանոցի գոյից եւ հասից տէր են որբերուն հետ՝ նոյն որբառէր ընկերունիք որ զիրենք անոնց յանձանձանաց նուիրած են, եւ ծրիաբար կ'աշխատին որբոց խնամարկութեան՝ թէ՝ յ'Որբանոցի անդ եւ թէ՝ վերատեսուչ Մօր յանձնարարութեամբ՝ անկէ գուրս տեղ : Ասոնք ալ կը զրկուին սոյն իրաւունքն՝ երբ կ'արտաքսուին եւ կամ կամովին կը զատուիին Որբասիրաց ընկերութենէն :

Յօդ. 4.— Որբասիրաց ընկերութիւնը կը քաղ-  
կանայ Որբասէր Ընկերութիւններէ՝ որ Քոյր կը կոչուին,  
եւ որոց զլուխն է Որբանոցի Մայրը։

Յօդ. 5.— Որբասէր ընկեր եւ քոյր կ'ընդունուին  
այն ամէն Օրիորդք եւ այրի տիկնայք որք յօժարա-  
միտ ինքզինքնին կը նուիրնն որբոց ծրիապէս խնա-  
մարկութեան, եւ կ'ուխտնն կատարեալ հնազանդու-  
թիւն կարդաց եւ կանոնաց Որբանոցի։

Յօդ. 6.— Որբասէր ընկերութիւնի կ'ընդունուին  
նաեւ յՈրբանոցի պատսպարեալ որբերէն անոնք՝ որ  
հասակաւ քան տարին լրացուցած եւ կրթութիւն-  
նին յառաջ տարած ըլլալով, իրենց վարբով ու քար-  
բով արժանաւոր կը հանդիսանան որբասէր ընկերու-  
նեաց կարգն անցնելու՝ առաջի վերատեսուչ Մօր եւ  
իւր խորհրդականաց։ Առոնք այն վայրկենէն Որբոց  
դասէն կ'ենլին եւ քոյր անունը կ'առնուն եւ միեւնոյն  
ուխտն կ'ընեն եւ միեւնոյն պաշտօն եւ պարտաւո-  
րութիւնը կ'ստանձնեն՝ ի'նչ որ դրսէն ընդունուած  
քոյրերն։

Յօդ. 7.— Որբասէր Քորք ազատ են իրենց ուխ-  
տը փոխել եւ ընկերութեան անդամակցութենէ քաժ-  
նուիլ, երբ եւ կամին։ Բաւական է որ գէթ ամիս մը  
առաջ իրենց դիտաւորութիւնը գրով յայտնեն Որբա-  
նոցի Մօր։ Խսկ եթէ այս պայմանէն զանց առնեն,  
եւ զանխաբար կամ քացարծակապէս ծգեն երթան  
Որբանոցէն, այնպիսիք արտաքսեալ կը համարուին  
ընկերութենէն, եւ այնպէս կը հրատարակուին Վերա-  
տեսուչ Մօր կողմէն։

Յօդ. 8.— Այն ընկերուհիք որ իրենց ուխտը դրբ-  
ժելով անհնազանդութիւն կ'ընեն կարգաց եւ կանո-

**Նաց Արրանոցի,** երկիցս եւ երիցս խրատու ելէն ետքը եթէ յուղղութիւն չփան. ինչպէս նահե անոնք որ անկարգութեամբ վարուց՝ Հաստատութեան պատրյառատ կը բերեն եւ յնտ յորդորանաց յնն զգաստանար. Արրասիրաց ընկերութենէն կ'արտարսուին՝ մօր եւ իւր խորհրդականաց որաշմամբը.

**Յօդ. 9.— Արրանոցի Մայրը զլուխ է Արրասիրաց ընկերութեան, Մայր Արրօց եւ վերատեսուչ որրանոցի:**

**Յօդ. 10.— Արրանոցի Մօր պաշտօնը ցկեանս կը տեւէ, նա՛ին եթէ հիւանդութեան կամ ծերութեան պատճառաւ անկարող բլայ իր պաշտօնը վարելու։ Սոյնօքիսի պարագայից մէջ ընկերունեաց ընդհանուր ժաղովոյ առաջարկութեամբ տեղակալ մը կ'որոշուի ընկերունեաց մեջէն, եւ նա կը վարէ Մօր պաշտօնը յանուն նորա եւ մինչիւ ցման նորին։**

**Յօդ. 11.— Ասկայն եթէ որրանոցի Մայրն անհաւատարիմ զտնուի իւր կոչման եւ ուխտին, եւ վարքով կամ զործով բարոյապէս կամ նիսթապէս լիւաս պատճառակ որրանոցի, ամբաստանութեան ներքեւ կ'ընկնի։ Ամբաստանութիւնը որրանոցի խոստովանոր միջոցաւ առ Պատրիարք Կոստանդնուպոլսոյ կ'ուղղուի եւ անոր միջոցաւ կը քննուի. եւ եթէ ամբաստանեալն ինքինը չի կրնայ արդարացնել եւ միանգամ եւ երկիցս խրատու ելէն ետքը դարձեալ յուղղութիւն չի զայ, պաշտօնէն կը ծգուի Պատրիարքի ծեռօր։**

**Յօդ. 12.— Որ եւ է պատճառաւ որրանոցի Մօր տեղը թափուր մեացած ժամանակ՝ խորհրդական եւ**

բեք ընկերուհիք անոր սկաշտօնը առժամանակեայ ծեռք կ'առնուն, եւ յաջորդին ընտրութեան համար վաղվաղակի ընդհ. ժողով կը կազմեն Որբասէր ընկերուհիներէն: Սոյն ժողովին զործողութիւնը վաւերական համարուելու համար, պէտք է անդ ներկայ գտնուին Որբասէր քոյրերուն մեծագոյն մասն, առնուազն կէսէն մէկ աւելին: Որբանոցի խոստովանահայրն նախագահ կը բազմի սոյն գումարման, ուր նախ որբանոցի Հիմադրին կտակը հրապարակաւ կը կարդացուի եւ ապա իւրաքանչիւր ընկերուհի առանձինն բուէթուղթի մը վրայ գաղտնապէս կը զրէ որբանոցի Մօր պաշտօնին ըստ իւր խղճի ամէնէն արժանաւոր ընկերուհւոյ անունը, եւ բուէթուղթը ծալւելով կը ծգէ բուէտուփին մէջ, որ կանխաւ պարապ ըլլալն հրապարակաւ ստուգուած եւ կնքուած մնայ յատենի անդ՝ առաջի նախագահ քահանային: Քուէտրկութիւնը լմննալէն ետքը բուէհամար կ'ըլլայ յատենի ժողովոյ եւ ցուցակի մը մէջ կ'արծանազրուին բոլոր բուէ առնոոլ ընկերուհեաց անունները՝ բուէից առաւելութեան կարգաւ: Սոյն ցուցակը կ'ստորագրեն բոլոր ժողովականը եւ նախագահ քահանայն, ինչպէս նաև եւ բուէարկութեան բոլոր գործողութեանց ատենագրութիւնը եւ նախագահ քահանայն զանոնը կը ներկայացնէ Կոստանդնուպոլսոյ Պատրիարքին: Պատրիարքը յիշեալ ներկայացեալ ցուցակէն իւրաքանչիւր ընկերուհւոյ իր ընկերաց բով ունեցած վարկն եւ վլստահութեան աստիճանն հասկնալով, եւ բուէ ստացող քոյրերուն ամէն մէկին արժանիքն առանձինն ստուգելով, վերջապէս երեք աւոր մէջ կ'ընտրէ առաւելագոյն բուէ ստացողաց մէջէն ամէնէն արժանա-

որը՝ Մայր որբոց եւ վերատեսուչ որբանոցի եւ կոնդակաւ կը ծանուցանէ զ'ընտրտ թիւն նորա որբասէր ընկերունեաց եւ ազգին։

Յօդ. 13. — Որբանոցի նորբնտիր մայրը իւր պաշտօնին սկսելէ առաջ՝ յատենի ժողովոյ ընկերունեաց հանդիսաւոր ուխտ կ'ընէ՝ հաւատարիմ իր կոյման, մայր ճշմարիտ ըլլալ որբոց, անոնց իրաւանց պատկառ կալ, եւ որբանոցի կանոնաց ճշդիւ հսկելով, իր վարուք եւ բարուք օրինակ բարի հանդիսանալ ամենուն։

Յօդ. 14. — Որբանոցի մօր պաշտօնն է որբանոցի վերատեսչութիւնը։ Նա կ'ընդունի Որբասէր ընկերութեան անդամ ըլլալ փափաքող քոյրերը, եւ անոնց ամէն մէկուն պաշտօնն ու պարտաւորութիւնները կը սահմանէ։

Նա կ'ընդունի յՈրբանոց պատսպարիւ ու զող որբերը, եւ անոնց խնամատարութեան եւ դաստիարակութեան համար պէտք եղած պաշտօնակալները կ'ընտրէ եւ վարձքերնին կը սահմանէ։

Յօդ. 15. — Որբանոցի բոլոր հասոյթք եւ նուիրը մօր ձեռքն կը յանձնուին եւ նա կը հրամայէ ամէն ձախուց համար պէտք եղած ելքը։

Յօդ. 16. — Մայրը կը հսկէ որբասէր ընկերունեաց իւրաքանչիւրին պաշտօնի ըստ օրինի կատարման։ Պակասութեան մէջ զտնուաղները կը խրատէ, եւ յետ երկից եւ երիցս յորդորանաց՝ անուղղայ զընուողները կ'արտաքսէ ընկերութենէն։

Յօդ. 17. — Մայրը խնամք կը տանի եւ կը հսկէ պատսպարեալ որբոց դաստիարակութեան եւ ուս-

մանց եւ ծեռագործական արուեստից մէջ յառաջա-  
դէմ զարգացման հոգ կը տանի, եւ ամէն մէկուն  
ապագան յարդարելով, ամուսնութեամբ կամ այլում  
որդեզրութեամբ կամ պաշտօնակալութեամբ եւ կամ  
Որրասէր Ընկերունեաց կարգն անցունելով, որքոց դա-  
սը հնատղնուտէ թեթեցունելու, եւ նորնկ որբոց տեղ  
պատրաստելու ջանք կ'ընէ:

Յօդ. 18.— Մայրը իր պաշտօնն դիւրութեամբ  
կատարելու համար՝ Որրասէր Ընկերունեաց մէջէն ե-  
րեք անձինք կ'ընտրէ իրեն խորհրդակից օգնական, եւ  
անոնց հնատ մէկտեղ որբանոցի վարչական խորհուրդ  
կազմելով, ամենայն ինչ խորհրդակցութեամբ կը տը-  
նօրինէ: Մոյն երեք ընկերունիք . մօր խորհրդակից-  
օգնականութիւն ընելէն զատ, մասնաւոր պաշտօն կը  
վարեն, մէկը՝ մօր փոխանորդութիւն ընելով, անոր  
բացակայութեան ժամանակ. երկրորդը՝ գանձապե-  
տութիւն որբանոցի, եւ երրորդը՝ գրագրութիւն որ-  
բանոցի վարչութեան: Ասոնց ամէնուն պաշտօնը եր-  
կու տարի կը տեւէ, սակայն վերընտրելի են, եւ միշտ  
ազատ պաշտօնէ հրաժարելու:

Յօդ. 19.— Մայրը ամէն տարեզդուխ որբանոցի  
հաշիւներն վարչական խորհրդով կարգադրելով թէ  
անցեալին հաշուեցրյցը, եւ թէ՛ նոր տարւոյ ծախուց  
հաշուեկշիռը կը պատրաստէ եւ բացատրիլ տեղեկա-  
գրով մը հանդերձ կ'ուղղէ առ Պատրիարք Կոստանդ-  
նու պոլսոյ:

Յօդ. 20.— Մայրը յիշեալ հաշուեկշռոյն վրայ  
Պատրիարքի կողմէն ընդունած հրամանին համեմատ,  
որբանոցի տարեկան ծախսը կը հոգայ, հաստատու-

թեան հասից չափովը որբեր խնամելու պայմանաւ ,  
բացէն պարտք ընելէ կ'զգուշանայ , եւ որ աւուր որ-  
բանոցի հասայթն առասացունելու ամէն զանք ի զործ  
կը դնէ :

Յօդ . 21 . — Եթէ հարկը պահանջէ որ որբանոցը ,  
տարուան մէջ հաշուեկշուոյն նախատեսութենէն վրի-  
պած արտաքրոյ կարգի ծախը մը ընել պարտաւորի ,  
Մայրը՝ Վարչական Խորհրդոյ որոշմամբ՝ իշխանու-  
թիւն տնի նոյն ծախը տնօրինել , եթէ երկու հազար  
զրոշչէն աւելի չէ . Իսկ այն զումարէն աւելի ծախուց  
համար մասնաւոր տեղեկազրով մը հրաման կը խընդ-  
րէ Պատրիարքէն :

Յօդ . 22 . — Որբանոցի շէնքին եւ կալուածական  
ստացուածոց եւ ամենաայն ընչից եւ կարասեաց ման-  
րամասն ցուցակը ընդհանուր տումարի մը մէջ կար-  
ծանազրուի . Սոյն Տումարը՝ հանդերձ կալուածական  
եւ պաշտօնական զրովք (սէնքը , հօնքը , Ֆերման եւ լն.  
արկեզ մը մէջ կը փակուի . եւ բանալին մօր քով .  
բայց կդպանքի վերայ խորհրդականաց կնիքովք կը  
կնքուի :

Յօդ . 23 . — Որբանոցի պատսպարեալ որբուհիք՝  
որբանոցի մէջ կը դաստիարակուին եւ կ'ուսանին .

Ա . — Հայերէն ընթերցանութիւն , գիր եւ քերակա-  
նութիւն :

Բ . — Քրիստոնէական վարդապետութիւն :

Գ . — Պատմութիւն Սրբազն ազգային եւ ընդհանուր :

Դ . — Համարողութիւնք , թուաբանութիւն եւ երկրա-  
չափական մանր զիտելիք :

- Ե . — Գեղագրութիւն, գծագրութիւն եւ Նկարչութեան  
վարժութիւն :
- Զ . — Աշխարհագրութիւն :
- Է . — Երգեցողութիւն ընդհանուր :
- Ը . — Չեռազործական արուեստք -

Յօդ . 24 . — Վերոյիշեալ ուսմունք եւ արուեստ  
անհրաժեշտ ուսանելիք են ամէն որբոց . Իսկ զարգա-  
ցելոց՝ ստար լեզու եւ դաշնակ ալ կրնայ դաս տըր-  
ուիլ . եթէ որբանոցի հասքը բաւեն անոնց ծախքն  
ալ հոգալու :

Յօդ . 25 . — Որբանոցի վարժարանը՝ պատսպար-  
եալ որբոց յատուկ է , դրսէն աշակերտ չընդունուիր  
ո՞չ զիշերօթիկ եւ ո՞չ ցերեկուան համար :

Յօդ . 26 . — Որբոց խնամատարութեան եւ դաս-  
տիարակութեան, պէտք եղած բոլոր պաշտօնակալներն  
ինչպէս են տնտես, խռնարար, լուացարար, սպա-  
սուիի, կառավարիչ դաստիարակ, դասատու եւ ին .  
Որբասէր Ընկերունեաց մէջէն կ'ընտրուին : Եւ եթէ  
ասոնցմէ յարմար անձինք չգտնուին . դրսէն սէլ կըր-  
նան առնուիլ, բայց երբեք երիտասարդ մարդիկ չընտ-  
րուելու պայմանաւ եւ կանայք նախադաս համար-  
ուելով միշտ արանց :

Ասոնք են ահաւասիկ տասնամեայ վաստակոցս  
արդիւնքը զոր Տէրը օրինեց, եւ արժանի ըրաւ զիս  
այսօր նուիրել Հայոց :

Խնդրեմ յԱստուծոյ շնորհել ինձ տակաւին վաս-  
տակիլ որբանոցիս համար, որոյ յառաջդիմութեան  
նուիրած եմ կեանքս մինչեւ ց'յետին վայրկեան : Եւ

խնդրեմ ամենէն որ յետ իմ մահուան , որրանոցիս  
դրութիւնն ամփոփոխ պահելով . նախանձախնդիրը ըլ-  
լան անոր օր քան զոր պայծառանալուն :

Մասնաւորապէս սոյն կտակաւ կամիմ եւ խընդ-  
րեմ որ՝ 1. Որրանոցս երրեր ուրիշ որ եւ է Հայ Ազգ .  
հաստատութեան հնա չը միացուի , այլ միշտ անկախ  
մնայ եւ ինքնուրոյն կառավարուի հաստատեալ կա-  
նոնաց համեմատ :

2.— Որրանոցիս կալուածներն , եկամուտներն եւ  
հասոյթներն անկորուստ պահուին , եւ օրաւուր զար-  
գանալուն ամէն քանր ի զործ դրուի եւ ամենայն ինչ  
վստանելի Հայոց անուան արծանազբելով պաշտօ-  
նապէս , որրոց ապազան ապահովելու մեծ խնամք  
տարուի :

3.— Որրանոցիս վարչութիւնը միշտ Որրասէր  
Ընկերունեաց ձեռքը մնայ . եւ մայր որրոց միշտ ա-  
նոնց մերէն ընտրուի . Սակայն ազգն հակող ըլլայ որ-  
րանոցի կանոնաւորապէս խնամարկութեան եւ նա-  
խանձախնդիր կանոնաց ճշդի զործադրութեան , ո-  
րոյ ուսումնական եւ տնտեսական տրամադրութիւնը  
միայն ժամանակին ներդաշնակութեամբ կատարելա-  
գործուին՝ Որրասիրաց ընկերութեան եւ Կոստանդ-  
նուպոլիսոյ պատրիարքի համահանութեամբ . սակայն  
հիմունքն անխախտ մնան եւ սկզբունքն՝ անփոփոխ :

Հանեսցի Տէր օրհնել հաստատութեանս վաստա-  
կաւորներն մինչեւ ցիախնան ժամանակի . եւ արդե-  
լուէ այն ամէն դիտաւորութեանց կատարու մն , որ  
շարակամութեան եւ անխոհնմութեան արդիւնք լի-  
նելով՝ կընան հիմն ի վեր տապալել խղճալի որրոց

միակ պատսպարան եւ կրթարանս, զոր աստուածային կամաց. Աստուածածնի պաշտպանութեան յանձնելով կ'ստորագրեմ:

ՍՈՐՈՎԸՆ ՄԱՅՐԱԿԵՏ  
ՆԵՐՆ ԳԱԼՅԱՆԵԱՆ

1876 Փետրվար 12 եշ. օր 1.արդանանց զօրավարաց:

Ստորագեալրս յայտ առնեմբ թէ՝ սոյն ստորագրութիւնը Սրբուհի Մայրապետի նշան Գալֆանեցի ձեռագիրն է, զոր յատենի Թաղական Խորհրդոյս ինքնայօժար դրաւ կտազրոյս ներքեւը, բաջ զիտելով սորին պարունակութիւնը եւ բացարձակապէս յայտնելով նաեւ բանին բերանոյ թէ՝ 1866 Թուոյն՝ Թաղիս մէջ հիմնած որբանոցը, զոր տասնամեայ աշխատութեամբ յաջողեցաւ օժտել եւ բարեկարգել, յօժարութեամբ սրտի կը նուիրէ Լուսաւորչական Հայ ընդհանրութեան, մնալով ինքն մայր որբոց եւ վերատեսուչ որբանոցի մինչեւ ցմահ:

12. Փետրվար 1876 Ի դիմաց Թաղական Խորհրդոյ  
Թաղ. Խորհրդարան Ատենադպիր Ատենապետ  
Ի Խասզիւդ Կ. Պալսոյ 6. Սիննիւմնեան Ս. ԱրԱՊեան  
( Կնիք )

Որբանոցի խոստվանահայր  
Գ. Է Ռ Բ Դ Ք Հ Ա Ն Յ . Ա Բ Մ Բ Ո Ւ Խ Ի

Ազգային Վարչութեան Տնտեսական Խորհուրդը  
Խերկայ կտակագիրս թննելով օրինաւոր կը դատէ եւ  
կը վաւերացնէ զայն:

10 Մարտ 1876 Ի դիմաց Տնտեսական Խորհրդոյ  
Ի Պատրքընի. Հայոց Ատենադպիր Ատենապետ  
Կ. Պալիս Ս. ԱլիքսԱնեան Գ. ՍէլիՄենեան

Ներկայ կտակագիրս ըստ վկայութեան Ազգային  
Տեսեա . Խորհրդոյ օրինաւոր դատելով կը հաստա-  
տեմք եւ կը վաւերացնեմք , եւ պաշտօնական կնիքը  
եւ ստորագրութիւնը որբ ի սմին . մին դիւանատան  
Պատրիարքարանի , երկրորդը Խասղիւղի Թաղ . Խոր-  
հրդոյ եւ երրորդ՝ օրինակն՝ կտակարար Սրբունի Մայ-  
րապետի յանձնուելու պայմանաւ , որոյ ի հաստատու-  
թիւն կ'ստորագրենք եւ կը վաւերացնեմք կնիքով Ազ-  
գային Պատրիարքարանի յանթերի գործադրութիւն :

Ա. Կ. ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՄԿՈՂՈՍ

18 Մարտ 1876 ի Պատրիարքի Հայոց

Ա. Պալիս

Սրբունի Մայրապետ սոյն կտակին մէկ օրինակը  
կը զրկէ առ Տ. Տ. Դէորդ Դ. Ամենայն Հայոց Վեհ.  
Կաթողիկոսն՝ որմէ կ'ընդունի օրհնութեան ճետեւեալ  
Կոնդակը . . . .

ԴԷՈՐԴ ՆԱԾԱՅՅ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՍԱՆԵԼՈ-  
ԿԱՄՈՒՔՆ ԱՍՏՈՒՆՈՅ Եպիսկոպոսապետ եւ Կաթողի-  
կոս Ամենայն Հայոց , Մայրագոյն Պատրիարք Համազ-  
գական Նախամեծար Աթոռոյ ՌԱԱ. Արքելական Մայր Ե-  
կեղեցւոյ Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի , բարեպաշ-  
տունի Սրբունի Տիկնոջ Գալֆայեան Մայրապետի Մա-  
րիամեան որբանոցին Հայոց Խասղիւղի , Ողջոյն եւ  
Հայրապետական օրհնութիւն :

• Ընթերցաք զգիք բարեպաշտութեանդ որ առ  
մեզ հանդերձ տպագրեալ օրինակաւ կտակագրին ա-  
րարելոյ ծեօք բարեյօժար կամօք եւ քրիստոնէական  
քերմեռանդութեամբ , որով գհիմեալն դեռ եւս յամին

1866 ձերով առարինական ջանիւք զ'Որբանոց աղջը-  
կանց, նուիրէք ի սեպհականութիւն ընդհանուր Հա-  
յոց եղելոյ ընդ հայրապետական իշխանութեամբ Լու-  
սաւորչական Աթոռոյ Ս. Էջմիածնի. որոյ հարազատ  
եւ հաւատարիմ աղախին զանձն ձեր հանդիսացու-  
ցանէք գովին աստու ածանանոյ նու իրարերութեամբ:

Աւրախ եմք մեք՝ զի ընդ ձեռուն Որբանոցին այնո-  
րիկ կրկին ծառայութիւնս մատուցեալ համարեցար  
Ազգին. մի՛ զի հիմնարկութեամբ նորին, նախ առա-  
ջին ձեօր յարդարեցաւ վայելու պատսպարան եւ  
կրթարան որբ աղջկանց Ազգիս այդր ի Կոստանդնու-  
պոլիս, եւ միւս եւս, զի հեռատես խորհրդով եւ տը-  
նօրէնութեամբ ձերով ո՛չ միայն յապահովի կացու-  
ցաւ ապագայ գոյութիւն նորին, այլ ընդարձակագոյն  
եւս բացաւ ասպարէզ յընդլայնումն եւ ի կատարե-  
լազործութիւն ներքին եւ արտաքին պայմանաց յա-  
ռաջդիմութեան նորին շնորհի Ազգիս որոյ գերագոյն  
ինամակալութեան այդչափ սիրով եւ բարեմտու-  
թեամբ արարիք զայն ապաստան:

Այնպէս իմն թուի մեզ՝ զի արդէն իսկ ոչ սակաւ  
միսիթարութիւն է բարեպաշտութեանդ համոզումն  
մտաց ընդ ապագայ յարտեւութիւն առ ի Զէնք  
հիմնեալ գեղեցիկ եւ անդրանիկ հաստատութեան,  
որոյ կանոնագրութիւնը ի մասին ներքին կառավարու-  
թեան արծանագրեալք ի կոտակագրի անդ, լաւ եւս ի  
յայտ ածեն զ'իմաստութիւն եւ զվեհանձնութիւն խոր-  
հրդոց՝ զորս ակն ունիմք լիովին յաջողեալ տեսանել  
ընդ խնամով եռանդալից փութոյ Մայրապետութեան  
ձերոյ յօրինակ բարի եւ յորդոր ապագայ կառավար-  
չաց նորին եւ այլոց ազգելոյ զ'նախանձ ի հաստատել  
զնոյնպիսի Որբանոցս:

Ոյինչ անտեղեակ պարտիք լինել եւ մեծի այնմ  
հոգեւոր մխիթարութեան, որ պատրաստեալն է ի  
հանդերձեալ կեանս՝ ողորմած եւ բարեգործացն զա-  
սուց առ հասարակ, մանաւանդ որոց անխնամ ման-  
կուոյն կարկառեցին զկերակուր անանցական՝ զոյդ  
ընդ նիսթականին առատածեանութեան, զորոց երկո-  
ցունց եւ զբրիստնօէավայել կատարումն յանձին բե-  
րելով՝ ապարէն արժանի էք տերունական բազմա-  
բազծ երանութեանց, զորս վերակոչելով ի ձեր վերայ  
յանհուն զթութեանց մարդասէր Փրկչին Յիսուսի  
Քրիստոսի եւ Սրբունոյ անարատի Մօր նորին եւ մըշ-  
տնինաւոր Կոսի, յօրոց անուն եւ ի պաշտպանու-  
թիւն նուիրեալ Էք զ'Արքանոցն զայն Ազգային ընդ  
նմին զշայրապետականն շնորհեմք ձեզ եւ համօքն  
բարեգործ անձանց այնր Արքանոցին զառատածիք  
օրնութիւն՝ յանձն առնելով զ'ամենիսեանսդ յան-  
պակաս խնամս Վերնախնամ Տեսլութեան:

Դ Ե Ռ Պ Դ Դ.

ՆԱԹԱԳԻՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՒ

143 թիւ

Դրդ. Մայիսի 1876 ամի.

Բառ Տումարիս 12 ՑԻՀ.

ի Յ. Էջմիածին



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0319240

795